ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ԵԼԵՎՄԻ ԳԱԶԵԹԱ

Պիր նուէրօսու **30** փր. — Պիր հաֆթա կէչտիքտէն սոնրա 2 ղրշ. — Իքի հաֆթատան սոնրա 3. — Իւչ հաֆթատան պիր այա գատար 10. — Իւչ այատան սոնրա 20 ղրշ. տրր.
Սէնէլիյի բէյնի 200. — Այթը այլըղը 110. — Իւչ այլըղը 60. — Թաշրալար իչին բօսթա իւճրէթի 43. — Նէհիր բօսթասը իչին 87 ղրշ. տրր.
Ղազէթայա միւթէալլիգ խուսուսաթ իչին 8. ԹՕԼԱՅԵԱՆԻ միւրաճաաթ օլունուր.

28 ԻՆՃԻ ՍԷՆԷ — Ն՝ **2338** — ՍԱԼԸ **15** ՄԱՐՏ **1883**
ԱԼԱՖՐ. 27 ՄԱՐՏ 1883 — ԱԼԱԹՈՒՐ. ١٨ ՃԷՄԱԶԻԼ ԷՎՎԷԼ ١٣٠٠
ԻՏԱՐԷԽԱՆԷՍԻ, ԱՍԻԹԱՆԷ,
ՊԷՅՈՂԼՈՒ ՇԻՀԼԻ ՍՕԳԱՂԸ Ն՝ 5

Իլանաթըն պիր սաթրը պիր տէֆայրդ իչին 3. — Իքիչէր տէֆա իչին 2. — Իւչէր տէֆա իչին 1. — Իլք սահիֆէյէ գօնուլանըն պէհէր սաթրը 10 ղրշ.
Տահա զիատէ վէ ուզուն իլանաթ իչին այրըճա բազարլըգ օլունուր.
Բօսթա իւճրէթի վէրիլմէմիշ մէքթիւպլէր գապալ օլունամազ.
Տէրճ օլունմայան էվրագ իատէ իսրլմէզ.
Ումուրու նաֆասյա այիտ պէնալէր մէճճանէն տէրճ օլունուր.

ԱՍԻԹԱՆԷ 15 ՄԱՐՏ

ԻՃՄԱԼԸ ՄԻԻՆՏԷՐԻՃԱԹ

Տախիլիյէ. — Թէլէկրաֆիյէ. — Էրմէնիլէր վէ հիւքիւմէթի Սէնիյէ. — Մամուլուն Մէճմուաեա խիթապ մէքթուպու. — Տ. Քեաթիպեան վագասրնտան տօլաեր ճիզվիթ զաղէթասրնա ճէվապը ըէտտիրէ. — Խթիհատը սէչէրիյէ. — Միւթէնէվիյէ.

ՏԱԽԻԼԻՅԷ

Վիէննա սէֆարէթի սէնիյյէսի, Պէրլին սէֆիրի սապրգ Սաատուլլահ բաշա հազրէթլէրինէ.

Վաշինկթըն սէֆարէթի սէնիյյէսի, մալիեէ նազրը էսպագ ֆէրիդ Թէվֆիգ բաշա հազրէթլէրինէ.

Նիյտե միւթէսարրբֆլըղը, ըուսպէի ուլէա սընրֆը սանկսի իլէ, Գօնիա մէր.քէզ միւթէսարրբֆը սապրգ Շէրիֆ պէյ էֆէնտիեէ.

Գօնիա մէր.քէզ միւթէսարրբֆլըղը, Նիյտե միւթէսարրբֆը սապրգ Ահմէտ Թուշուն էֆէնտիեէ թէվջիհէ.

Պու տէֆա իւհտէսինէ Անատօլու բաեէսի թէվհիհ պույրուլմուշ օլան սըրքեաթիպի հազրէթի Շէհրիեարի Ահմէտ Թէվֆիգ էֆէնտի հազրէթլէրինէ թէպտիլէն պիրինճի ըուսպէ Մէճիտի.

Ճաբօն տէվլէթինին Բէթրէսպուրկ սէֆիրի Մ. Եանաքի Հարաեա պիրինճի Մէճիտի.

Տէվլէթի միւշարիլէյհանըն պաշվէքիլի Եակօսանի Թօնիեէ տախի պիրինճի Մէճիտի Նիշանը զիյշանը իհսան պույրուլմուշ տուր.

— Ֆրանսա գրալլարընընը Օրլէան խանէտանընտան տիւգ տը Շարթր, Շարգտա սէյեահաթ իթմէք իւզրէ, տիւն սապահ Բիրէատան վիրուտ իտէն Ֆրանսըզ վաբօրույա Տէրսաատէթ մուվասլէթլէ, Պէյօղլունտա Մըսրը օթէլինէ էնմիշ տիր.

Զաթը հազրէթի Բատիշահի ճանիպինտէն թէշրիֆաթը ումմիեէ նազրը Միւնիր պէյ էֆէնտի հազրէթլէրի, Խաս ախբրտան թայէին պույրուլան արապա իլէ միւշարիլէյհ հազրէթլէրի նէզտինէ պիլաշիմէ, մէրասիմի խոշամէտիյի իյֆա իյլէմիշ տիր.

Սաարպազամ հազրէթլէրի տախի, Պապը Ալի Նամընա իյֆաի թէպրիք իչին պիր մէմուր կէօնտէրմիշլէր տիր.

— Ճանիպը Պապը Ալիտէն վուգու պուլան թալէպ իւզրինէ, սիւֆէրա, կէրէք Պուկարիսթան վէրկիսինին թայէինի քէյֆիեէթինի վէ կէրէք քիւչիւք հիւքիւմէթլէրին տիւեունը Օսմանիէեէ միւշարէքէթլէրի մատէսինի թէտգիգ իչին իճթիմա իտէճէքլէր տիր.

— Տէրսաատէթ Ֆրանսա սէֆիրի մարքի տը Նօայլ, տիւնքի կիւն Տէրսաատէթ Լիման տայիրէսինէ ազիմէթլէ, Լիման բէյյսի Տիլավէր բաշա հազրէթլէրիյլէ միւլագաթ իթմիշլէր տիր.

— Շարգի Ռումէլի վէրկիսինի թատիլէ Պապը Ալինին մուվաֆֆագաթ իյլէտիկի Ֆիլիպէտէ չէգմագտա օլան Ֆիլիբօբօլիս զաղէթասընտան նագլէն շայի օլմուշ, վէ հաթթա պու շայիա պիր թագրմ զաղէթալար թարաֆընտան թէվսի վէ թէզեին տախի իտիրմիշ իսէ տէ, պու շայեանրն քիչլիէն պի էսաս օլտուղու սուրէթի ըէսմիեէտէ վագըթտա նէշր օլունմուշ տուր.

— Տէվլէթի Ալիեէ իլէ Եունան տէվլէթի պէյնինտէ հալէա թահթը թէզէքիրտէ պուլունան բօսթա մատէսինին հալլ օլունմագ իւզրէ օլտուղունու, վէ կէչէն չարշէնպիհ կիւնիւ Օսմանլը բօսթախանէսի թարաֆընտան թէճրիւպէ սուրէթիլէ բօսթա չանթասը իրսալ իտիլտիկինի պաղը զաղէթալար եազըէօրլար.

— Շէյխ իւպէ յտուլլահ Պէյրութա մուվասլէթ իթմիշ տիր. Շէյխի միւմայլէյհ Հիճազա տախի ադիմէթ իյլէեէճէկինտէն, վէ խարճլըղը գալմատըղընտան, Սուրիէ վալիսինէ վուգու պուլան միւրաճաաթը իւզէրինէ, միւշարիլէյհ տախիլիեէ նէզարէթին. տէն խթիֆսարը քէյֆիեէթ իյլէյիպ, նէզարէթի միւշարիլէյհատան Սուրիէ վիլաեէթինէ վիրիլէն էմրէ, աթիէյի շահանէ օլարագ միւմայլէյհէ 10,000 ղրուշ վիրիլմէսի միւնասիպ օլտուղու պիլտիրիլմիշ տիր.

— Բիվաեէթ օլունտուղունա կէօրէ, Իթալիա տէվլէթի Տէրսաատէթ սէֆիրի գօնթ Գօրթի, Տէրսաատէթ ավտէթինտէ, Իթալիա խասթախանէսի իթթիհալինտէ, թապիպլէրէ վէ դավալարա մախսուս տիկէր պիր պինա ինշա իտիլմէսինէ պաշլանաճագ իմիշ.

— Հուտուտը Իրանիեէտէ զուհուր իտէն պուլաշըգ իլլէթին ահվալինի թահգըգ իյլէմէք իւզրէ, մէճլիսի սրհհիեէ թարաֆընտան կէօնտէրիլէն թապիպին թահրիրաթընա նազարէն, Իրան մէմուրլարը, միւմայլէյհին իյֆաի վազիֆէսինէ մումանաթ իյլէմիշլէր տիր.

Պունունլա պէրապէր օլթարաֆտա պաղը մահէլլէրտէ պիր պուլաշէգ իլլէթ պուլունուպ, իքի այ զարֆընտա 70 գատար թէլէֆաթ օլտուղու թահգըգ իտիլմիշ, վէ պինանէն ալէյհ իլլէթի մէզքիւրէնին սիրաեէթի մէնն օլունմագ իւզրէ, հուտուտուն պէրի թարաֆընտա գօրտոն իգամէ օլունմասընա մէճլիսի սրհհիեէ թարաֆընտան գարար վէրիլմիշ տիր.

— Կէլէճէք բաղար կիւնիւ, էօյլէ. տէն իքի սաաթ սոնրա, Ավսթրիա սէֆիրինին զէվճէսի մատամ Գալիսին թահթը հիմաեէսինտէ օլարագ պիր ճէմիյեէթի միւսիգիեէ իճրա իտիլէճէք տիր.

Իշպու ճէմիյեէթի մուսիգիեէ հասըլաթը, մուսիգիշինասանտան Մ. վ.ոնտրա նամ պիր կէնճին, Բարիս մէքթէպի մուսիգիսինտէ իւքմալը թահսիլինէ թախսիս գըլընաճագ տըր.

— Շու սոն սէնէլէրտէ Շարգտա ճիզվիթ թարիգաթը շիւպէլէրի ֆէվգէ. լատէ արթմըշ տըրլար. Մըսրրտա, Գըպթիլէր խայրիճէ քէսրէթլի օլտուգ. լարը հալտէ, պունլարան բուհան եէթիշտիրմէք իչին պիր մէքթէպի բուհանի պուլունմատըղընտան, Բրօքականտա ճէմիյեէթի՝ պու նօգսանը իքմալ արղուսիյլէ, Գահիրէտէ քիչիւք պիր սէմինարիա թէէսսիսիյլէ պունու ճիզվիթ թարիգաթը բուհպանլարընա իհալէ իյլէմիշ տիր. ճիզվիթ բուհպանլարընտան պիր գըսմը տախի 1879 տա Պէյրութա վասըլ օլուպ, զաթէն մէվճուտ օլան մէքթէպի բուհանիեէ, պիր տէ, Էվրօբալը վէ եէրլի չօճուգլարընը գապալ ըզմ. ենընտա պիր մէքթէպ թէէսսիս իտիլմիշ տիր. Մուհարէպէ էնտասընտա, մէքթէպի մէզքիւրտէ 100 գատար շակիրտ պուլունուպ, պունլարտան օն իքի նէֆէրի, մէքթէպի բուհանինին տէրսլէրինէ տեվամ իթմէքտէ պուլունմուշլար տրր. Սոն վուգուաթլարտան սոնրա, մէզքիւր իքի մէքթէպլէրին շակիրտանը տախի ֆէվգէլատէ արթմիշլար տրր.

Զըգան սէնէ (եանի 1882 տէ) իսկէնտերեէտէ պիր իքինճի մէքթէպ տահա քիչատ օլունմուշ, վէ գաթօ. լիք դաղէթալարրն ըիսիեէթինէ կէօրէ, մէքթէպի ճէատտէ մէմուր օլան իքի նէֆէր բուհպանլար, պու իքինճի մէքթէպի թէէսսիս իտէպիլմէք իչին բէք չօգ մէշագգաթ չէքմիշ տիրլեր. Ճիզվիթ թարիգաթը Նոյ. 4 տէ իսկէնտերեէտէ 4 մէքթէպ տահա քիչատ [illegible] պունլարտան պիրինին իսմի Սէն-Ֆրանսուա Քսավիէ տիր.

Թարիգաթըն էն աթիգ գըսմը Սուրիէտէ օլուպ, 1881 սէնէսինտէ մէվճուտ օլան մէքթէպլէրտէն սոնրա իքի մէքթէպ տահա քիչատ իտիլմիշ տիր քի, պիրի Հոմտա վէ տիկէրի Հօրանտա տրր.

Հոմս շէհրի՝ աթիգ Էմէզա շէհրի օլուպ, թարապլուս իլէ բալմիր եօլու իւզէրինտէ վէ Շամ իլէ Հալէպ արասընտա վագը տրր. Պուրատա Իսլամ էհալիսի իլէ պիրլիքտէ պիր խայլի տէ Բում վար տրր. Պու մահէլլտէքի շիւպէ զաթէն հիւանի իւմիտլէր իրաեէ իտիպ, Ֆրանսըզ մէքթէպլէրի քիչատընա իպթիտաը գըլընմըշ տրր.

Հօրանտա վէ Շամդն ճէնուպ ճիհէթինտէ Տիւրզիլէրին մէմլէքէթինտէ սաքին Բում դաթօլիքլէրի իչին, ճիզվիթ միսիօնարլարը խապպ, թէպնէ, նէճէրան, վէ Էլհիտ նամ գասապալարտա մէքթէպլէր քիչատ իթմիշ տիրլեր, վէ էլլերինէ ֆըրսաթ կէչտիքճէ, օլ մուհիմմ պէյտէնին պաշլըճա գարիեէլէրինտէ տախի մէքթէպլէրի չօղալթմագ էֆքեարընտա տըրլար.

Ճիզվիթ միսիօնարարըն իւչունճիւ գըսմը տախի էրմենիսթանտա օլուպ, պու գըսըմ՝ թէքմիլէն եէնի տիր. 1881 մայիսինտէ Տէրսաատէթտէ պիր ճիզվիթ շիւպէսի քիչատ օլունմուշ օլուպ, օնտան պէրու Ամասիա, Մարսովան, Սիվաս վէ Ատանատա ճիզվիթ մէքթէպլէրի աչըլմըշ, վէ եագընտա Դայսերի իլէ Լնդարէտէ տախի ճիզվիթ մէքթէպլէրի աչըլմասընա չալըշըլմագտա պուլունմուշ տրր.

(Մնացեալ)

Թէրճէմանըն քէյֆի կէլսին.
Մէճմուա

ՏՕԳԹՕՐ ՔԵԱԹԻՊԵԱՆ

Պէտպախթ տօգթօր Քեաթիպեան մատէսինտէն սօլայը Կաղէթ Մէտիգալ ա'Օրիան նամ զաղէթատա կէօրիւլէն վէ մապէյնի հիւմանեուն պաշ թապիպի վէ թապիպի խուսուսի հազրէթի Շէհրիեարի վէ աեան մէճլիսի ազասը տօգթօր Մավրօեէնի բաշա հազրէթլէրինին էսէրի գալէմիեէսի օլտուղու, պիր գաչ կիւն սոնրա Սթանպուլ զաղէթասընտա տօգթօր Միւլիւ.ք իմզասը.յա տէրճ իտիլէն պիր մէքթուպտան անլաշըլան մէգալէի մալիւմատէ, Մ... հարֆը իլէ իմա իտիլէն վէ տօգթօր Միւլիւ.քի. տուկի պիզգաթ.քէնտիսինին մէզքիւր մէքթուպունտա թաստիգ գէլընան տօգթօր ֆըգրասընտա մուխիլլի նամուս պիր շէյ օլուպ օլմատըղընա տայիր ժուրնալ տը Գանսթանթինօբլ զաղէթասընն՝ տիւնքի նիւսխէսինտէ տէրճ իյլէտիկի ուզուն պիր պէնտատէ, Մավրօեէնի բաշանրն մէգալէսինտէ, Մ... հարֆը իլէ իմա իտիլէն վէ Տ. Միւ. լիւգէ տայիր օլան ֆըգրատա մուխիլլի նամուս հիչ պիր շէյ օլմատըղընը.չիւնքի պիր ատէմ խթէր տօգթօր օլսան, խթէր օլմասըն, տէրհալ էֆքեարընը թէպտիլ իտէր, վէ իշպու թէպէտտիւլաթը էֆքեարընտան պիրի, պիր զաղէթատա տէրճ ու պէեան իտիլիր իսէ, պունուն նամուսա տօգունուր պիր շէյ պուլունմատըղընը պէեանտէն սոնրա տիեօր քի, «Մ. տօգթօր Միւլիւգ կէօրիւսրբ.քի եվէլ էմիրտէ տօգթօր Քեաթիպեանընը գաթլ ու թէլէֆ իտիլմիշ օլմասընա իսքեաթ օլմուշ իքէն, 48 սաաթ սոնրա տախի օլ պէտպախթ տօսթօնուն քէնտի նէֆսինէ սուի գաստ իթմիշ պուլունմասընա իսքեաթ օլմուշ տուր. Հաթթա տօգթօր Միւ. լիւգ պիր արալըգ Քեաթիպեան է. ֆէնտինին իրատ իթմիշ օլտուղու պաղը սէօզլէրի տէ տէրխաթըը իթմիշ տիր քի, քէնտի գավրինճէ, պու սէօզլէր՝ կիւեա միւթէվէֆանընը՝ քէնտի նէֆսինէ սուի գաստ իթմէքլիկի տիւշիւնտիւկիւնիւ իսպաթ իթմէքտէ իմիշլէր. Ֆագաթ Մ. Միւլիւ.ք՝ տօսթունուն վէֆաթը սէպէպիյլէ հիսս իյլէտիկի հէեէճան վէ գաթլ ու թէլէֆ իտիլմէքլիկի հէտէֆ օլտուգ. լարընը զանն իյլէտիկի ըէֆիգլէրի. նին հալինտէն տօլայը տույտուղու տէրտ ու գասավէթ արասընտա, մէզ. քիւր սէօզլէրի քեամիլէն ունութ. մուշ, վէ անճագ իքի կիւն սոնրա օ սէօզլէրի տէրխաթըը իյլէմիշ տիր. Պունտան եալընըզ, Մ. տօգթօր Միւ. լիւգիւն՝ գաուվէյի հաֆրզասը ալթ. իւսթ օլմագ տէրէճէսինտէ պիւյիւ.ք պիր էսէֆ ու քէտէր տույղուսու հիսս իյլէմիշ օլտուղու նէթիճէսի չըգըպ, ֆագաթ նամուսունէն իխլալ իտիլմիշ օլմասը իսպաթ օլունամազ.

“Տիկէր թարաֆտան հէր քիմէր օլուրլար իսէ օլսունլար, խալգ՝ իքի թապիպ միեանէսինտէ թէէսատիւս իտէն մուպահասաեա պիւյիւ.ք պիր էհէմմիեէթ վիրմէ յիպ, խալգըն է. հէմմիեէթ վիրտիկի մատտէ՝ Քեա. թիպեան էֆէնտինին վէֆաթընը մու. ճիպ օլան էսպապը հագըդիեէնին պիլինմէսի տիր.

“Պիր տէ խալգ, չունա թէէսսիւֆ իթմէքտէ տիր քի, վագը օլան կիւ. ղէլ պիր ֆըրսաթ՝ իքինճի տէֆա օ. լարագ Մ. տօգթօր Միւլիւգ թարա. ֆընտան դայպ իտիլմիշ տիր.

“Իլք տէֆա պու ֆըրսաթ՝ միւմաի. լէյհին ըէֆիգ ինին վէֆաթընտան հէ. ման սոնրա դայպ օլմուշ օլուպ, Մ. Միւլիւգ օլ վագթթ Քեաթիպեան է. ֆէնտինին սուի գաստընա տայիր օ. լան էֆքեարընը տիկէր պիր թապի. պէ թէպլիդ իյլէմէքլէ իքթիֆա իթ. միշ, վէ պաշգա պիր շէյ տիմէմիշ տիր. Խալգըն պիր գըսմը, սէվտիկի վէ բիաեէթ իթտիկի պիր զաթը՝ պիր ճինաեէթէ գուրպան օլտուղունու զանն իլէ, միւզտարըպ իքէն, Մ. տօգթօր Միւլիւգ՝ հէր թարաֆ. տան իշիտիլէն շիւպհէլերի բէ.ք ալէա պիլտիկի հալտէ, խալգըն օլ գըսմը. նա հիչ պիր մալիւմաթ վիրմէմիշ, վէ վահիլիկինի պիլտիկի գօրգու վէ շիւպ. հէլերի թէսկին իչին, հիչ պիր շէյ տիմէմիշ, վէ հիչ պիր շէյ եաղմամըշ տըր.

“Մ. տօգթօր Միւլիւգիւն գաչըրտըղը իքինճի ֆըրսաթ տա, կաղէթ Մէտիգալտա տէրճ օլունան մէգալէ իլէ զուհուրա կէլէն ֆըրսաթ տրր.

“Պու տէֆա տա տօգթօրը միւմաի. լէյհ, քէնտի նամուսունա տօգու. նուլտուղունու զանն իլէ, պու զան. ենընը՝ շէտիտ իւլ մէալ օլան պիր գաչ սաթրտա պէեան իյլէմէքտէ, վէ պունտա իմզասըղ պիր միւէլլիֆին տիմ օլտուղունու մէ յատնա չըգըմագտա իսէ տէ, ապալ մատտեեէ տայիր պու տէֆա տախի հիչ պիր սէօզ իրատ իյլէմէմէքտէ տիր, վէ լաքին պու քէրրէ տախի շուրասընընը պիրինմէսի կէրէք տիր քի, էֆքեարը ումմիեէ ուեանմըշ տրր, վէ քեաֆֆէյի թիւրք զաղէթալարընտա պէեան օլունտուղու իւզրէ, թահգըգաթը ճէտիտէ իճրա. սընտան պահս իտիլմէքտէ տիր.

“Ճճապա շու գարանլըգ մատտէնին՝ ճէմիյեէթի թըպպիեէնին իհթիեաթը պասիրէթ.քեարանէսինտէն, վէ խալգ թարաֆընտան էհէմմիեէթ վիրմէմէ. եէն շախսի մէսէլէլէրտէն խալի օլ. տուղունու նէ՞ վագթթ կէօրէճէյիզ.“

Միւֆսիտ վէ ճիզվիթ զաղէթասը կէօրսիւն քի, պու մատտէ հագդընտա պահս իտէն վէ պու խուսուսա էհէմմիեէթի վիրէն, եալընըզ Մէճմուա օլմաեըզ, քէնտիսի կիպի ճիզվիթ վէ միւֆսիտ օլմաեան սայիր զաղէթալար տախի պու խուսուսա էհէմմիեէթի մախսուսէ վիրիպ, պունտան պահս իթմէքտէ տիրլեր.

ԹԷԼԷԿՐԱՖԻՅԷ

Բարիս, 24 մարտ

Նաֆաանազրը սապրգ վէ Մէօրթ Մօղէլ էեալէթինտէն մէճլիսի աեան ազասը Մ. Վարրոյ պու կիւն վէֆաթ իթտի.

Եիւզտէ 5 ֆայիզի էսհամին թէվ. հիտի շայեալարը թէքզիպ իտիլմիշ տիր.

Պէրլին, 26 մարտ

Իմբէրաթօր Կիյեօմ տայիմա նամի. զաճ օլուպ, օտասընտան տիշարը չը. գամամագտա տրը. Պունունլա սէ. բապէր միւշարիլէյհին նամիզաճըղը, ճիւղիճէ ասմագ նէթիճէսի տիր.

Բումանիա գրալ վէ գրալիչասը՝ Նիս. տէն ավտէթլէրինտէ, Պէրլինտէ իս. թիրահաթ իտէճէք տիրլեր.

Գահիրէ, 26 մարտ

Թաղմինաթ գօմիսիօնու չիմտիտէն 400 իսթիտա գապալ իլէմիշ տիր.

Լօնտրա, 26 մարտ

Սըր Ս. Գուվէն ինկիլիթէրրաեա կիթ. մէ.քտէ օլտուղունտան, տիւնքի կիւն Գրինտիգիեէ վասրլ օլմուշ տուր.

Մէճլիսի մէպուսան մարտ 29 տա թէքրար իճթիմա իտէճէք տիր.

ԷՐՄԷՆԻԼԷՐ

ԱՌ

ՀԻՒՐԻՄԷԹԻ ՍԷՆԻՑԷՆ

—

Պերլին ահռնամէսինին ագտինտէն պէրու ճանիպը Պապը Ալիտէն իթթիհազ պույրուլան մէսլէք ու հարէքէթտէ զուհուրա կէլէն հիւմնի թէպէտտիւլ իւզէրինէ, Էրմէնիլէր՝ միւսթագպէլի բարլադ կէօրմէէ պաշլամըշլար ի.քէն, պաղթէթէն վագը օլան պիր հատիսէ խապէրիյլէ, մէզքիւր միւսթագպէլին մուվագդաթէն գարարմըշ օլտուղունու, պիրինճի մէգալէմիզին խիթամէնտա պէեան էյլէմիշ իտիք։

Ֆիլվագը, Ներսէս սրբազան հազրէթլէրինին էլթաֆ վէ իլթիֆաթը չահանէէ մաղհար օլտուգլարը, վէ Պապը Ալի իլէ վիլաեաթ հիւքիմաթը մահէլլիեէսինին՝ սուի զանիեաթը սապրգա հագգընտա լաեբգըյլա քէսպի վուգուֆ իտերէք, Էրմէնիլէրի՝ պէ թէքրար թէպաայի սատրգաի տէվլէթի Օսմանիեէտէն ատտ իթմէէ պաշլատրգլարը, վէ պունտան տօլայը Էրմէնիլէր մէմնուն վէ մէսրուր օլուպ, պիլ ճիւմլէ մէմալի.քի Օսմանիեէտէ քեային Էրմէնի քիլիսէլէրինտէ, մուհաֆազայի էօմր ու էյեամը ճիհանգըյմէթի ճէնապը Բատիշահի վէ հուսուլի սաատէթի տէվլէթի Ալիյէ հագդլարընտա տուալար օգունտուղու պիր սրբատա, պաղթէթէն Էրզրումտա պիր ճէմիյէթի ֆէսատիէ խապէրի էսէֆ իշթիմալի ալընմըշ, վէ պու խուսուս՝ հիւքիմէթի Սէնիյյէնին վէ միլլէթի Էրմէնիանընն ատուի միշթէրէքլերինճէ պատիի մահդուղիէթի ֆէվգէլատէ օրմուշ տուր։

Շիւպհէսիզ Ներսէս սրբազան հազրէթլէրինին բաթրիգլիգ մոգամընտա իպգասըյլա հուսուլէ կէլէն հիւմնի թէէսսիրի մահվ, վէ իշպու հիւմնի թէէսսիր վուգուաթընընն էհէմմիեէթի աղիմէսինի թագվիլ էյլէմէ.ք մագսէտտայլէ. Բուս դաղէթալարը, խապէրի մէզքիւրու քէմալ թանթանա իլէ իլան էյլէմիշլէր իսէ տէ, Էրմէնիլէրին՝ խուսուսիյլէ, տէվլէթի Օսմանիեէ հագգընտա մալիւմ օլան սատագաթ վէ ուսպուտիեէթլէրինի թէէ.քիտ, վէ մահդա տէվլէթի միւշարիլէյհանընն թէպայիեէթի թահթընտա գալմալարըյլա, միլլէթի.քլերինի լէ.քէսիզ մուհաֆազա իտեպիլէճէ.քլերինի տէրմիեան էյլէտի.քլերի պիր դէմանտա, մէզքիւր չահիեանընն դայրը միհթէմէլ օլաճաղընընն՝ պիր ազոճգդ թէֆէ.քքիւրլէ անլայշլապիլէճէկի տէր.քեար, վէ լաքին մէզքիւր դաղէթալար՝ թարաֆը սալթանաթը Սէնիյյէտէն թէպայի Էրմէնիանէ իպրազ պույրուլակէլէն էմնիյէթին, մէզքիւր խապէր իլէ դաթիէն մահվ օլաճաղը իւմիտինտէ պուլունմուշլար տըր։

Իշպու Բուս դաղէթալարը, «պու «քէրրէ Էրզրումտա վէ Էրմէնիսթա«նը Օսմանիտէ պիր իխթիլալ ղու«հուր իթմիշ, վէ 200–400 քիշի ախզ«ու կիրիֆթ օլունմուշ տուր։ Իշպու «ֆէսատ՝ Պալգան նիմ ճէզիրէսինին «Սլավ ֆէսատբիշէլերիյլէ միւնասէ«պաթը պուլունան կիզլի վէ վասի «պիր ճէմիյէթին իշի տիր» տէեու պէեան իյլէմիշլէր իսէ տէ, պու հիքեաեէ՝ Բուսիա Էրմէնիլէրինճէ ատէթա պիր մուամմա կիպի զանն օլունուպ, պունլար, էկէրչի վուգուաթը մէպհուսէ սահիհ իսէ, մէնաֆիի միլլէթէ մուզիրը օլմագտան զայրի պիր ֆայտէյի մուճիպ օլամեաճաղընը միւլահազա իթմէեէ, վէ Բուս դաղէթալարընընն պու խուսուստա պու գատար ֆէվգէլատէ մէսէրրէթ իպրազ իյլէմէլէրինին սէպէպի նէ՝ իտուկինի տիւշինմէեէ պաշլամըշլար տըր։ Բուսիա Էրմէնիլէրի, Բուս դաղէթալարընընն զարիպ հիքեաեէլէրինի օգուտուգճա, քէմալ իղթիրապ իլէ, «Պալգան նիմ ճէզիրէսի էրպապը ֆէսատբյլա մէվճուտ օլտուղու բիվաեէթ իտիլէն վէ անլայշրլամա-եան միւնասէպաթընն մանէասը նէ՞տիր, վէ իշպու իքի անասրը արասընտա նէ՞ կիպի պիր մէնֆաաթը միւշթէրէք իլէ եագընլրգ հասրլ օլապիլիր։ աճապա Էրմէնիլէր՝ Սլավլարընն թասավվուրաթը ճէնկճուեանէսի մէսարիֆինի էօտէմէքլիկէ եէնիտէն մահքի՞մ միւ օլաճագլար տըր, վէ Սլավլար թարաֆընտան մահվիեէթէ մահքիմ օլմագ իչին, պունլար՝ Սլավլարա նէ՞ եարմըշլար տըր» կիպի սիւալէր իթմէկէ պաշլամըշլար, վէ վուգուաթ քէնտիլէրինէ անլաշըմագ պիր շէյ կէօրիւնտիւկիւնտէն, մէզքիւր ֆէսատ ճէմիյէթի մէվհումէսի խապէրինի թէրէտտիւտէ թէլագդը էյլէմիշլէր, վէ թաստիգ օլունտա պիլէ, պունտա պիր էճնէպի էլի օլմասը լազըմ կէլէճէկինի, վէ պու էլին՝ նէ՞ տէվլէթի Ալիեէ վէ նէ՞ տախի Էրմէնիլէրէ տօսթ օլամեաճաղընը պէեան իթմէ.քտէ պուլունմուշլար տըր։

Լաքին մէմնունուզ քի պու տէխսէլէր պաշա չըգմամըշ, վէ Պապը Ալինին ագիլանէ սուրէթտէ պաշլամըշ, վէ տէվամը խուսուսընտա գարարը գաթի վիրմիշ օլտուղու ֆայտէլի թէշէպիւսիւ գաթթ իտէմմիշլէր տիր։ Ֆիլվագը հիւքիմէթի Սէնիյյէ թարաֆընտան Էրզրումի հատիսէսինէ պիրիւ.ք պիր էհէմմիեէթ վերիլմէմիշ, վէ ասայիշի ումումիին մուհաֆազասընա տիգգաթ վէ իթինա իտէն տէվլէթլերտէ օլտուղու կիպի, պաղը էշխաս ախզ ու կիրիֆթ գըլընմըշ իսէ տէ, թէվգըֆ իտիլէն էշխաստան էքսերիսի՝ ալը վերիլմիշ, վէ հէնուզ մէվգուֆ պուլունանլարընը՝ մերհամէթի Սէնիյյէ սաեէսինտէ եագընտա նայիլի սերպէսթի օլաճագլարը մէմուլ պուլունմուշ տուր։ Իշթէ հիւքիմէթի Սէնիյյէ պու սուրէթլէ պիր թագըմմուղիրը թասավվուրաթը պօշա չըգարմըշ տըր։

Լաքին Պապը Ալինին իշպու հարէքէթի ադիլանէսի, Բուս դաղէթալարընա նախոշ կէօրիւնտիւկիւնտէն, պունլար, Էրզրումի հատիսէսինին պիր ֆէսատ օլտուղունու իսրար իթմէ.քտէ պուլունմուշլար, վէ օլ էսնատէ սալթանաթը Սէնիյյէէնին վիէնա սէֆիրի պուլունան Լտհէմ բաշա հազրէթլէրինին՝ իխթիլալը մէվհումա տայիր տէվլերան իտէն շայեալարը ըէսմէն թէ.զիպ իթմէլերինէ, վէ տերտէսթ օլունանան էշխասընը՝ թէ.մահլաթը իխթիլալճուեանէէ պինաէն տերտէսթ իտիլմէտի.քլերինէ տաիր վուգու պուլան իֆատէլերինէ բաղմէն, Մոսգօֆ դաղէթալարը իշպու թէ.զիպի ըէսմիեէ ասլա էհէմմիեէթ վիրմէեէրէ.ք, «պիր խայլի էշխաս հապսէ իլգա իտիլմիշ օլուպ, «պունլար տէհշէթի իս.քէնճէլեր չէ.ք«մէ.քտէ տիրլեր, վէ խալգ իսէ, տիւ«չարը տէհշէթ օլուպ, վէ Բուսիա «ժէնէրալ գօնսօլօսունտան պաշգա «իւմիտլերի վէ մէճլալարը գալմատը«ղընտան, գօնսօլօսը միւմայլէյհ բէ.ք «չօգ էշխասը քէնտի թահթը հիմա«եէսինէ ալմըշ տըր, վէ զաթէն իշ«պու գուվվէթլի հիմաեէնին հիւսնի «նէթայիճի տէ կէօրիւնմէեէ պաշլա«մըշ օլուպ, պունտան պէյլէ Էրմէ«նիլէր՝ Բուսիա հիւքիմէթինտէն «մաատա սէլամէթ իւմիտլերի օլմա«տըղընը անլամըշ տըրլար» եօլունտա.քի սէօզլերինի տէրճ ու պէեանտէն կէրի տուրմամըշլար տըր։

Մէօղիւմիւզիւ խիւլասա իտէիմ։

Ներսէս սրբազան հազրէթլէրինին պա իրատէյի Սէնիյյէ բաթրիգլիգ մագամընտա իպգալարը, վէ Էրզրումի հատիսէսինէ ճանիպը Պապը Ալիտէն ճիւզի էհէմմիեէթ վերիլմէսի, էօյլէ ումուրը ատլիեէտէն վէ ահվալը բօլիթիգիեէ.յի ալիեէտէն տիրլէր.քի, մագսէտ վէ նէթիճէլերի՝ Էրմէնիլէրի թախթը ալիպախթը Օսմանիեէ տահա զիեատէ գավիէն բապթ իթմէ.քտէն իպարէթ օլտուղու կիպի, մուզայիր պիր թարզտա չալըշմագտա օլան պիր էճնէպինին էնթրիգալարը տախի պու սաեէտէ հիւքմիւզ գալմըշլար տըր։ Համտ օլսուն քի Էրմէնիլէր տէ, հաթթա պու տէֆա հագդլարընտա իպրազ պույրուլան էմնիյեէթ վէ իհթիմամ ասարը ալիեէսի պիլէ օլմագտըզը, պունճա ասըրլար զարֆընտա, միլլէթլերինին էմանէթի մուգատտէսինի, մահդա հիւքիմէթի Սէնիյյէնին թէպայիեէթի թահթընտա մուհաֆազա իտէպիլմիշ օլտուգլարընա իսքեաթ օլմուշ իտիլէր, վէ տայիմա պունա իսքեաթ օլմուշ տըրլար։ Վէ Տէրսաատէթ բաթրիգլիքլերինին՝ պիղղաթ ֆաթիհ սուլթան թարաֆընտան թէէսսիս իտիլմիշ իտուկինի, վէ Նիչէ ասըրլարտան պէրու սալթանաթը Սէնիյյէ թախթընա գուուտ իտէն հիւքմտարանը Օսմանիեէնին մաղհարը էմնիյեէթլերի օլտուգլարընը պիլմէզ տէյիլ տիրլէր։ Էրմէնիլէր՝ քէնտիթիգատլարընտա վէհիսսաթը միլեեէլերինտէ ասլա թէարրուզ կէօրմէյիպ, պունլարա տայիմա Պապը Ալի ճանիպինտէն հիւրմէթ վէ բիաեէթ իտիլէկէլտիկինի կէօրմիւշ տիւրլէր։

Էրմէնիլէր քէնտի ումուրը տախիլեեէլերինի, հիւքիմէթի Սէնիյյէնին ուլուվը ճէնապը սաեէսինտէ, եանի միւթէվէֆա Ալի բաշանընը զէմանը սատարէթինտէ իհսան պույրուլան պիր դանուննամէյի էսասի իլէ իտարէ իթմէ.քտէ օլուպ, պինապէրին խարիճտէն իտիլէն իղֆալաթ վէ վատլար՝ մահդա քէնտիլերինի պէտպախթ գըլաճաղընան, պունլարա հէվալէի սէմմի իթիպար իտէմէզլեր։

Պու հալտէ, սէվապգը ահվալէ նազարէն, թէպայի Էրմէնիանը՝ հիւքիմէթի Սէնիյյէ հագգընտա օլան իրթիպաթ վէ թէվէճճիւհլերինտէ մուհաֆազա իթմէ.քլի.քտէ Պապը Ալիճճ պիւյիւք պիր կիւճիւք եօգ տուր։ Պապը Ալի եաընընզ, Էրմէնիլէր հագգընտա կէօսթէրմիշ օլտուղու մէսլէ.քի բէտերանէտէ պէր տէվամ պուլունուպ, անլեր հագգընտա քէմալ հագգանիեէթլէ իճրաի ատալէթ իտիլմէսինէ տայիր վուգու պուլան իխթարաթ վէ թէնպիհաթընա, մէմուրլին Բ–ՔՇընտան քէտալ ըթրա իտիլմէսինէ տիգգաթ պուեուրմալը, վէ Նիչէ ասըրլար մէմլէ.քէթին սաատէթ վէ մամուրիեէթինէ ֆէվգէլատէ եարտըմ իթմիշ օլան պիր ճէօմաաթընի իթիգատ վէ հիսսիեաթընա իտէկէլմիշ օլտուղու հիւրմէթ վէ բիաեէթտէ սէպաթ էյլէմէլի տիր։ (Ֆոր պէ- Պոսֆոր)

Մամուլ դաղէթասը սահիպի իմթիեազը Այվազեան Գէորգ էֆէնտի թարաֆընտան դաղէթամզգտա տէրճ օլունմագ իւզրէ կէօնտէրիլէն մէքթուպտան, հասպէլ ինսանիեէ թապ ու նէյրի իլէ միւնտէրիճաթը հագգընտա արգդաթը ամմէ ճէլպի, վէ խասսէթէն մէրհամէթի Սէնիյյէ իսթիրհամ օլունուր։

Մեծայարգ պաշտօնակից բարեկամ,

Բանտարկութեանս սեւ օրէն 'ի վեր ազգային թերթերէն ոմանք, ինչպէս նաեւ չազգային թերթ մը — չեմ գիտեր ի՞նչ բարեմիտ նպատակաւ — կարծես հաճոյք մը կզգան իմ դատս հասարակաց անաչառ ատեանին առջեւ շարունակ խեղաթիւրելով մէկ կողմանէ օտար թերթը զիս կառավարութեան առջեւ իբրեւ դրգռիչ և ապստամբ ներկայացնել, ու միւս կողմանէ մեր թերթերը Ազգիս առջեւ իբր մատնիչ ցոյց տալով՝ իրենց սիւնակները կը մրոտեն անխղճաբար, փոխանակ ճշմարտութիւնը հրատարակելու, և իմ ամենադառն վիճակիս վրայ անկեղծաբար արդահատելու։

Թէպէտեւ յիշեալ պաշտօնակիցներս՝ զիս պաշտպանելու մտօք խենդալ ըրին, տդէտ ալ ըսին, մինչեւ իսկ հինգ բարայի կարօտ մուրացիկ մը ներկայացուցին, բայց ես բնաւ չը ցաւեցայ անոնց, վասնզի եռամսեայ բանտարկութեանս մէջ՝ ալ վարժուեցայ փիլիսոփայօրէն ապրելու։ Բայց երբ այժմ կը տեսնեմ, որ այդ լրագրապետներն իմ դատիս առթիւ իրենց թոյնը կը թափեն, և զիս վատահամբաւելու մտօք մպտնիչ կանուանեն, յայնժամ կ'զդամ թէ՝ այդ պարոնները իմ դերեզմանիս ճերմակ քարը սեւեալ կը փափաքին, և ահա այսօր ցաւ 'ի սիրտ կ'ուզամ բանտիս խօրերէն պատասխանել, մերկապարանոց իրողութիւնը պարզելով։

Մեր խնդրոյն նկատմամբ ես ընդամենը մի անգամ նախաքննուեցայ, մի անգամ հարցաքննուեցայ, և մի անգամ դռնփակ նստի մէջ դատուելով մշանջենաւոր աքսորման դատապարտուեցայ, և ոչ թէ ըստ Մասիսի՝ ընդ երկար հարցաքննուեցայ։

Ինչպէս կը տեսնուի, այս երեք գործողութեանց մէջ՝ կարելի՞ է որ ամբաստանեալ մը — յիմար ալ եղած լինի — տարբեր տարբեր կարծիքներ յայտնէ, և թէ որչափ անբնական է այն կարծիքը թէ՝ ես մէկ կողմանէ «այն ոտանաւորը ընտակոր նկարելով, ՀԻՄ հրապարակած խօսքը՝ միշտ պնդած ատենս, ի՞նչպէս կարելի է որ ինքզինքս օրինաց խստութենէն ազատելու մտօք ելնեմ ըսեմ թէ՝ «ես սոյն ոտանաւորը դիտմամբ հրատարակեցի, որպէս զի կառավարութիւնը տեղեկութիւն ունենայ Ասիոյ Հայոց զգացմանց և բաղձանց վրայ, և կամ ցոյց տալ կառավարութեան թէ Հայաստանի դրպրոցաց մէջ ի՞նչ ոգւով բաներ կ'ուսուցուին, կը գրուին և կ'երգուին եւայլն եւայլն»։

Եթէ ես թէ՝ նախնական քննութեանս մէջ, թէ հարցաքննութեանս մէջ և թէ դատաստանիս մէջ այսպիսի յայտարարութիւն մը ըրած եմ, երիցս անիծեալ ըլլամ։

Ահ, ես որ չուզեցի իմ չորս գործաւորացս առանց իմ գիտութեանս սոյն ոտանաւորը տպելին յայտնել, ի՞նչպէս կարելի էր չորս միլեոն անմեղ և հաւատարիմ Հայը մատնել։

Այս կարեւոր կէտը շեշտելով կ'ըսեմ, և ընթերցողաց կը թողում զըպարտիչ հրատարակիչներուն դատաստանը։

Եթէ երբէ.ք դայթակղեալ միտք մը կայ, 'ի բժշկութիւն, կը խնդրեմ, որ երթայ իմ փաստաբանիս քով, և դատիս վերաբերեալ հարցաքննութեանցս օրինակները աչքէ անցնէ, և ապա իւր վճիռը խղճի մտօք արձակէ։

Սակայն ներելի չէ՞ հարցնել Մասիսին թէ՝ արդեօք կը հաճի՞ անկեղծաբար մեզ ցոյց տալ՝ մեր այդ բարեհոռիները ու հոբելիները, ինչպէս նաեւ Պատրիարքարանի մէջ պաշտօնեայ մը՝ որ մեր հարցաքննութեանցը մէջ այդպիսի արտառոց խօսքեր ըրած ըլլալ՝ կարենայ իւր ստորագրութեամբը հրապարակ գալով հաստատել։

Ամբաստանեալ մը՝ որ իր նախնական հարցաքննութեանց մէջ հաւէրժ չեմ նկատած կ'ըսէ, հարցաքննութեան մէջ դարձեալ նոյնը կը կրկնէ դատարանին առջեւ, և դարձեալ՝ ոտանաւորին հաւէրժ չնկատելով հրատարակած ըլլալը կը պնդէ, և երկուամիս առաջ ալ նոյն իսկ Մասիսի միջոցաւ կը հերքէ, հրապարակը եղած այդ զրպարտութիւնները։ Ասոր դէմ բաց 'ի Մասիսէն՝ ո՞վ կրնայ պնդել հակառակը թէ՝ անպատճառ հաւէրժ ըլլալը գիտնալով հանդերձ հրատարակած ըլլալս խոստովաներ եմ։

Ասկից զատ՝ Մասիս՝ Պարաճեան էֆէնտին հարուածելու մտօք տակաւին կը յամառի թէ՝ խել մը ձեռնահաս փաստաբաններ ինձի դիմեր են անձնուիրաբար դատս ստանձնելու համար, և ես Թորոս էֆէնտիին հաճոյանալու մտօք և կամ նորա խորհրդով մերժած ըլլամ իրենց ծառայութիւնը։

Մասիսի այս լուրը հիմնովին սուտ է, որովհետեւ իմ բանտարկութեանս առաջին օրը ազգային փաստաբաններէն նախ Շահպազ Նազարէթ էֆէնտին եկաւ, և ինձի քանի մը անձանց ներկայութեանը բսաւ թէ, «ես գործին տակը վրան նայեցայ, վախու բան մը չիկայ. այսօր կաղատեմ քեզ ելայն» և այն օրէն 'ի վեր անգամ մ'ալ չերեւեցաւ։

Յետոյ Եօրտանեան Ալեքսանդր էֆէնտի՝ իւր որդւոյն հետ բարեւ ղրկելով՝ դատիս ծանրութիւնը միայն ինձ իմացուց։

Ասոնցմէ քանի մը օր վերջը արդարութեան գործոց պաշտօնատունը պատահեցանք Թոկըը Սիմոն էֆէնտիի։ Հարցուց թէ՝ «գործերդ Թորոս էֆէնտին կը տեսնէ՞ կոր եղեր», Այո՛, պատասխանեցի։ Նա ալ՝ անհոգ եղիր, անիկայ քեզ կազատէ, ըսաւ ու առաւ քալեց։

Եղեռնական ատեանը ներկայանալէս երկու օր առաջ ալ Խաչերեան էֆ. — որ բնաւ ճանչնալու պատիւը չունէի — երկու բարեկամաց հետ 'ի միասին մեզ այցելելով՝ մարդասիրաբար յայտնեց թէ՝ դատիս մէջ ինձի պիտի օգնէ, և ես խորին շնորհակալութիւնս յայտնելով, իրեն ծանուցուցի թէ՝ փաստաբանս Թորոս էֆէնտին է, և կարծեմ վաղը չէ միւս օր դատս պիտի տեսնուի, ուստի դացէ՛ք զինքը տեսէք և 'ի միասին գործեցէք։ Սա ալ շատ լաւ ըսաւ, ու մեկնեցաւ։

Ահաւասիկ, ինչպէս կը տեսնուի, ասոնցմէ 'ի զատ ոչ ոք ինձ ներկայացած է դատս ստանձնելու համար։ Եւ եթէ կայ ուրիշ փաստաբան մը՝ որ ես չեմ յիշեր, կը խնդրեմ որ Մասիս յանուանէ հրատարակէ. շնորհակալ կ'ըլլամ։

Իսկ գալով մեր մարդասէր և անձնանուէր փաստաբանին դատիս լաւ չպաշտպանելու քննադատութեանց և առարկութեանց, այդ ամենն՝ ըստ իս թշնամութեան արդիւնքն են, և ոչ ուրիշ բան, և ես Եղեռնական ատեանին առջեւ դատս կորսնցնելովս հանդերձ՝ Թորոս էֆէնտիի տարած աշխատութեանցը համար՝ այնչափ երախտապարտ եմ, որ եթէ կենացս մէջ մոռնալու ալ ըլլամ, դերեզմանիս մէջ իմ ոսկորներս շնորհապարտ պիտի մնան։

Մեր ձրի ոսոխը բանը գործը թողելով և Մասիսի մէջ այս ամեն վատութիւնները ընել չը բաւականանալով, կուզէ նաեւ Թորոս էֆէնտիի և իւր մէջ բացուած վիճաբանութենէն օգուտ քաղել, և նորա յայտնած կարծիքները ինձ վերագրել ուզել փորձելով, Ս. Պատրիարք Հօր պաշտպանողական թղթերին դէմ ալ զիս ապերախտ ցոյց կ'ուտայ։

Մարդ մը որչափ վատ և անօրէն մէկը ըլլալու է որ՝ իմ յոյսս բանտարկութեանս առաջի օրէն մինչեւ ցայսօր, Ս. Պատրիարք Հօր վրայ դրած ըլլալը գիտնալով հանդերձ՝ և ինքն ալ այդ յոյսս ջնջել չյաջողած ատեն, այժմ ելնէ առանց փաստի՝ ըսէ թէ Մամլոյ տնօրէնը ապերախտ է, և այս կերպով յաջողի ասկէ առաջ չը յաջողած մէկ գործը՝ յաջողցընելու, և իմ միակ յոյսս ալ սրտէս ջնջելու, մինչդեռ ինքը ինձի

ասկէ ամիս մը առաջ գրած է թէ «կուզեր է եղեր որ Ս. Պատրիարքը Բ. Դուռը դիմելով և պէտք եղած բարեխօսութիւնը ընելով քեզ ազատէ։ Կրնամ ԲԱՅԱՐԶԱԿԱՊԷՍ ըսել ձեզ թէ, Ս. Պատրիարքը ԿԱՐՈՂ չէ դըժբաղդաբար օրինաց ճիրաններէն ըզձեզ ազատել» եւայլն։

Այս խօսքերը իւր գրով իմ քովս կեցած ատեն, այժմ երեր հրապարակաւ Մասիսի միջոցաւ խրատ կը կարդայ անուղղակի կերպով Նորին Սրբազնութեան թէ՝ ինձ չ'օգնէ, մինչդեռ ես բանտիս չորս պատերուն մէջ նստած՝ վայրկեանէ վայրկեան Ն. Բարձր Սրբազնութեան աղաղու բարեխօսութեամբը միայն իմ ազատութիւնս ձեռք բերելու յուսով կապրիմ ու կը մնամ։

Ձերդ անձնմոռեր
ԳԷՈՐԳ ԱՅՎԱԶԵԱՆ

ՄԷՀԹԷՐՀԱՆԷ, 11 մարտ 1883

ՏՕԳԹՕՐ ՔԵԱԹԻՊԵԱՆ

Վնդասընտան տօլայը ճիզվիթիք վէ միւֆսիալիք զաղէթասընին հէզայանլարընա պիր ճէվապ տըր։

(2337 Նո-Դրօրոն գեվամ)

Ալրընմը

Ճիզվիթ զաղէթասը՝ կէչէն բէնչէմպիհ կիւնիւ չրգան նիւսխէմիզտէ, մէկսուգիյէթինտէն չիւպհէ իթմէեէ, եախօտ թէրճէմանըն պիր ալէթի ֆէսատը պուլունապիլմէսինտէն տօլաեը ասլա սուի զաննա վարմաեա հիչ պիր սէպէպիմիզ օլմաեան պիր զաթ թարաֆընտան Բիրինչճիզատէ Ա.Հմէտ էֆէնտինին Ասիթանէտէն սավուշուպ կիթմիշ օլտուղունա տայիր պիզզաթ վէ գաթի սուրէթտէ վիրիլիպ, ֆագաթ իշիտիլեօր իպարէսի իլէ վէ քէմալ իհթիեաթ իւզրէ եաղըմիշ պուլունան պիր խապէրին նէչրի ճիհէթիլէ, քէէննէհու խալգը ալտաթմագ, վէ հէեէճանա կիրիֆթար իլէ, բարա գաբմագ միւրատընտա օլտուղումուզ իշին Մէճմուաեը իթհամ վէ կէօեա խալգըն մէնաֆիինի մուհաֆազա վէ վիգաեէ իյլէմէք, եախօտ հիչ օլմազսա քէնտի քէնտիսինի շուհալու սուրէթտէ կէօսթէրմէք իսթէտիկինի, վէ ֆէրատսը կիւնիւ եանի 1674 նիւմէրօյու նիւսխէսինտէ իլք կիւնքի հէզաեանլարընը թէքբար իլէ, պիր տէ «հէր սընքֆա մէնսուպ պիր խայը զէվաթըն մաթպասընա կիտէրէք, Մէճմուամըզը թէքզիպ իյլէմէսինտէն տօլաեը թէշէքքիւրլէր իթտիքլէրինի, վէ քէնտիսինին պուլունտուղու եիւքսէք մէվգբի թէրք իթմէեէրէք քէմալ մէթանէթլէ ատլու հադգանիյէթտէն այրըլմամաեը վէ Մէճմուանըն եաղըգլարընա ասլա հէվալէյի սէմմ ու իթիպար իթմէմէյի նասիհաթ իյլէտիքլէրինի ար ու հիճապ իթմէտէն պէեան վէ իֆատէ իտիեօր։

Պիզ շու կիպի թիւրէհաթը թէքզիպէն, վէ էհլի նամուսա սէօզիւմիւզիւ խիթապէն տէրիզ քի, կէչէն բէնչէմպիհ կիւնքի, եանի 2334 նիւմէրօյու նիւսխէմիզտէ Բիրինչճիզատէ Ա.Հմէտ էֆէնտինին պուրատան կէթտիկինէ տայիր մէվսուգէն իշիտիլէն խապէրին ասըլըզ իտուկինի զաղէթամըզըն թապընտան բէք չօգ սօնրա, եանի ագշամ իւսթիւ եինէ օ զաթտան օ խապէրի իշիտիպ, ֆէրտասը ճումաա կիւնքի վէ 2335 նիւմէրօյու նիւսխէմիզտէ թասհիհ սերլէվհասը վէ շու իպարէլէր իլէ, եանէ «Բիրինչճիզատէ Ա.Հմէտ էֆէնտինին Մըսրրա կիթտիկինէ տայիր տիւնքի կիւն թարաֆըմըզա վիրիլէն պիր խապէրի՝ հէր նէ գատար եաղմըշ իսէք տէ, պունուն պիր սէհվէ վէ եանլըշ պիր բիվաեէթէ մէպնի իտուկի մուախխարէն վուգու պուլան թահգըգաթըմիզտան անլաշըլմըշ օլտուղունատան, թասհիհի քէյֆիեէթէ իպթիտար գալընը», տէեու եաղմըշ, վէ զաղէթամըզ իսէ թէրճէմանատան պիր գաչ սաաթ էվվէլ թապ ունէշը օլտուղունտան, հէր եէրտէ տաղըմըշ պուլունտուղու, վէ պինաէն ալէյհ քէնախսինին տախի այնի օ ճումաա կիւնիւնտէքի թէքզիպ վէ հէզայանլէրինէ տալա հաճէթ գալմատըզը, վէ թապիէթի իլէ նէ՛ օ ճիւմաա կիւնիւն ագշամ իւսթիւ վէ նէ տախի ֆէլտասը կիւնիւ թէրճէմանի դավլինճէ խայը զէվաթըն մաթպասընը թէշրիֆլէ, կէօյա պիզի թէքզիպ իյլէմէսինտէն տօլայը թէշէքքիւրլէր իթմէյէ հիչ պիր իհթիեաճ գալմատըզը, վէ պիզիմ տօղրուլուղումուզա պունտան ալէ իսպաթ վէ տէլիլ պուլունամատըզը, վէ քիմէյի ալտաթմագ վէ բարա գաբմագ արզիւսինտէ օլմատըզմըզ վէ օլամաեաճաղըմըզ կիւն կիպի աշ.քեար օլտուղու հալտէ, պունճա էվգաթտան պէրու պունճա իթիրազաթ վէ իթհամաթըմըզ դարչըսընտա սիւքիւթ իյլէտիքտէն սօնրա, կիւյա ագլը սըրա պիր դուսուրըմըզը եագալամըշ կիպի, պիր թագըմ հէզաեանլէրէ գալգըշմասը, քէօր նէֆսանիեէթ, վէ զարէզ վէ հասէտ վէ միւֆսիալիք, վէ չիմտիյէ գատար եաղըգլարըմըզա ճէվապ վիրէպիլմէքտէն աճզ իսպաթընը իթմէք տէյիլ տիր տէ նէ՛ տիր, վէ նէ՛ օլապիլիր։ Էկէրչի պիզ տէրագագ, հաթթա քէնտինտէն էվվէլ օլարագ թարաֆըմըզա վիրիլէն պիր խապէրին ասըլըզ օլտուղունու իլան իթմէմիշ, եախօտ ասըլըզ օլտուղունու պիլտիքտէն սօնրա, թէաննիւտ իլէ իսրատա պուլունմուշ վէ եախօտ պիր գաչ կիւն խալգա եուիթտուրմագ իշին գաստէն թասհիհիմիզի թէէխիր իթմիշ օլսայըզը.ք, հագգը իլէ արաճիֆ նէչը իտիյօրուզ, վէ խալգը ալտատարագ, իրթիքեաղ իշին պու եօլա սիւլուք էյլէեօրուզ տէեու տէնիլէպիլինիր իտի։ Հա՛մտ օլսուն նիւսխէլէրիմիզ մէյտանտա, վէ հիչ պիր կէօնա իթիրազաթ, թէէվիլաթ վէ թէզվիրաթ գապուլ իթմէզ սուրէթտէ տիրլէր։

Եաղընը ըիվաեէթլէր լուղէրինէ վէրիլէն հավատիսաթտան տօլայը վուգու պուլան գուսուր՝ զէրուրի վէ հէր էվրագը հավատիս վէ թէլէկրաֆ շիր.քէթլէրի վէ սայրէ իշին եէվմեէ վէ նի՛չէ նի՛չէ էմմալլէրի մէշհուտ պիր հալ իքէն, պունու բարմաղընա թագարագ, Մէճմուա իշին իսմէն տէյիլ իսէ, իյմա թարիգի վէ թամ ճիզվիթլիք եօլու իլէ այնուղլու պույնուղլու շէյթան տըր։ Ալլահ, Քրիստոսա, Աւետարանա վէ հիչ պիր շէյէ ինանմագ, իպլիս, միւրթէքիպ, ասայիշի ումումի միւխիլլ պիր զաղէթա տըր տիմէք, վէ վագթիյլէ սերասքէր գաբուսունտա պուլունուպ, մէքրուհ լիսան վէ չիրքին թապիրլէրի իլէ շէօհրէթ քէսպ իտէն թուլումպաճըլարտան պէն գաթ պէտթէր պիր ախլէագ վէ լիսան իլէ հայգըրըպ պաղըրմաեա չըզըշմագ, օ տա չիմտիեէ գատար մէշհուտ օլան տէրին սիւքիւթտէն, վէ քէնտիսինին տէվվէթթ ու միլլէթ ալէյհինտէ միւրթէքիպ պուլունտուղու հատտ ու հիսապա կէլմէզ, վէ ինքեար ու թէէվիլ վէ ճէվապ վէ իթիրազ գապուլ իթմէզ գապահաթլարընը այնատա կէօսթէրիր եօլտա սըպգաթ իտէն տէլիլ վէ իսպաթլարըմըզ մուվաճճէհէսինտէ աճզինի իդրարտան վէ սիւքիւթիւ իլէ թաստիգտէն սօնրա, գալգըպ պու կիպի պիրէրվալըգլարը իշին եալանատան օլարագ, կէօյա խայլիճէ զէվաթը միւթէպէրէ մաթպասընը թէշրիֆլէ թէշէքքիւրլէրէ վէ մէթանէթլէ եօլունա տէվամ իթմէեէ թէշվիգէ կիթմիշլէր տիեէրէք, պու ալէմատ պէյն էլ միլլէթ պու գաղար ալշագ վէ ագըլըզ, վէ սահիհէն միւրթէքիպ մագուլէրէր պուլունտուղունու, վէ 20–30 բարա վէրիպ Մէճմուայը օգուտուղլարը իշին միւթէզարրուր օլմուշլար կիպի անլէրի կէօսթէրմէք, վէ պու մագուլէ քիսանը միւթէպէր զէվաթ իսմի իլէ եատ ու թիղքեար իտէրէք, պունլարընը սէօղիւ իլէ եիւքսէք մէվգիսինի թէրք իթմէյէճէյինի տիմէք, վէ ութանմատան պուլունտուղու հալի պունամ իլէ անմագ, տօղրուսու պիբէրվալըղընը, միւթթէհիմիյլին, վէ ճիզվիթլիք մասլահաթընտան տօլայը հիսսօլունան գույրուգ աճըսընը թէքսիրի էսէրի, վէ հասէտ ու զարէզին, եալանճըլըզընը վէ իսլահ գապուլ իթմէզ հէր պիր հալինին իսպաթի, վէ մէղէլէթին նիհահեէթ տէրճէսի տէյիլ տիր տէ նէ՛ տիր։

Հէմ թէրճէմանընը եիւքսէք մէվգը տէտիկի նէ՛ տիր, վէ նէ՛ օլապիլիր։

Զէօբլիւք քիւֆէսի սրրթընտա, տիլէնճի չանաղը պիր էլինտէ, սըյրըզլըզ պալթասը տիկէրինտէ, աեաղընընը պիրիսի միւսթագիլէն ճասուսլուգ իշին Գում-գաբուտա, տիկէրի քիզլ ու եալան, վէ միւտահանէ վէ տայգավուգլուգ եօլլարընտա, գալպ ու ֆիքրի Ցագըզ-աղաճընա, վէ կէօզիւքրիւ վէ կէօզիւքսիւզ կէօզէրի իսէ, Յուգալըզ վէ Վասակլըզ մատնութիւնլարընա միւքեաֆաթէն ճիզվիթլիք մէրքէզի չանթասընտան վիրիլէն վէ վիրիլէճէք պուլունան սէֆիլ պիր մէպլաղա հասբ իտիպ տուրմագ, վէ պու եօլլարտան պաշգա քեար ու քիսպէրի պուլունմամագ, վէ սախթէ սուրէթտէ լաէնգաթի Աղէ, ազէ-Ռիւն, Հայասդան ֆիլչան պաղըրմագ, ամապա թէրճէմանի նաղարընտա պու գատար եիւքսէք պիր մէվգի՞մի տիր քի, անտէն աշաղը լինմէմէք, ատէմ սըրասընա կէչմէմէք, վէ պիր միլլէթէ լայրգ վէ խայրխահ վէ էտիպ ադա սըրասընտա պուլունմամագ իշին թէշվիգ վէ նասիհաթա տա իհթիեաճ կէօրիւլիւպ, հաթթա պու եիւզտէն տախի իֆթիխար իտիրմէք իսթէնիլիեօր։

Հալ ու ահվալը մալիւմէսի, եիւքսէք մէվգի, վէ չիրիմիշ դօգմուշ պիր ճիզվիթ էֆքեարընն մահսուլու դալէմիեէսի քէնտիսինէ օլսուն, վէ տիւնեա տուրտուգճա խայրընը կէօրսիւն, թահսին իտէն տէ վար իսէ, զանի զանի մուպարէք օլսուն։

Անճագ պիզ, նիւսխէլէրիմիզի սէհվէ մէպնի ալըզ վէ թանինետար վէ մութեզարրըր օլտուղլարը ճիհէթլէ թէրճէմանա կիտիպ հասպ հալ իտէն դ-Ռիեէր զէվաթըն հէյեէթինէ հէր քիմիէրտէն միւրթթէթէպ իսէ, վէ էկէրչի պու ալէմտէ պու մագուլէ քէսանընն պուլունմասը թէրճէմանընն թասաննուաթը ճիզվիթիեէսինտէն մաատուտ տէյիլ իսէ, հէման պիր ան էվվէլ իսմու շէօհրէթլէրինի միւպէյեին, վէ քէնտիլէրինի միւթէզարրուր իտէն զաղէթամըզ նիւսխէլէրինի համիլ օլարագ, պիր տէֆթէրին թանզիմի իլէ մաթպաամըզա կէլմէլէրինի եախօտ պիր վէքիլ կէօնտէրմէլէրինի իմթաթ, վէ տէր հալ մաթլուպլարընը պիր գաչ միլլինինին թէէտիեէ վէ էյֆա օլունմասընը թաղիւտ, վէ պու եիւզտէն մաթպաամըզ գաբուլարընը պու միսիլու դ-Ռիպէրանա տախի պու կիւնտէն իթիպարէն աչրգ պուլունտուղունը բէսմէն իլան իտէրիզ։ Ճան ու շէօհրէթինէ, վէ իսմու իթիպարընա կիւվենէն հէման պույուրսուն։ Էկէրչի 30 բարա ֆիեաթը օլան, վէ պունուն իչինտէն 10 բարասը սաթրճբեա, 2 բարասը ըուսումը սիթթէեէ, վէ 3–4 բարասը քեաղըճը եէհուտիլէրինէ, վէ մա պագիսի միւրէքքէպ վէ միւրէթթիպ վէ սայիրէեէ այիտ պուլունան պիր մէպլաղատան ֆաղյա վէ պիզիմ բայրմըզա քեար վէ իրթիքեաղ հիսսէսի օլարագ հապպէյի վահիտէ իսապէթ իթմիշ, վէ պու եիւզտէն էն ատի պիր ֆէրտէ պիլէ զարար ու զիեան վուգուա կէլմիշ իսէ, թաղմին վէ իյֆասը՝ հադգանիեէթ վէ ատալէթ վէ գայիտէ իզթիրասընճա, պիզէ բաճի օլաճաղընտան, Թէրճէմանա կիտիպ հասպի հալ իթմէնին վէ սըզղամանընը ալէմի եօգտուր։ Պու բահնէտար օլան, վէ Թէրճէմանընն մէնաֆիլէրինի մէրտանէ վէ քէմալ մէթանէթլէ մուհաֆազա վէ միւտաֆաա իթմէք վէ եիւքսէք մէվգիսինտէն հիչ պիր վէճճ իլէ աշաղը լինմէմէք իւզրէ բէճա վէ նիեաղ վէ թավսիէեէ բաղպէթ պուլունտուղու հալի պու եուրան գէվաթը միւթէպէրէնին սէմմ թիմիղէ տօղրու թէվէճճիւհ պույուրաճագլարընա տայիր աթաճագ իլք ատրմարընը ագրպլինտէ հէման մախսուս ատէմլէր թայէլինի իլէ մաթլուպլարընը թէսվիեէսի քէնտի լէրինէթէմէն օլունուր։ Ցագաթ իլէրուտէ պիր կէօնա սըզղըթեա մահալ գալմամագ իշին քէօբրիւտէն պէրուեէ կէլիպ կէչմէք վէ ավտէթ մասրաֆը իլէ, եաղտըգլարընը վէ պիլ խասսա Նահիհիմիզի օգուեամաեաճագ տէճէրէճէ գայիֆ կէօղ վէ ֆիքիր ասհապընը կէօղ վէ պուրունլարընա պիր տէ պիրէր կէօղլիք թագմագ քիւլֆէթի թարաֆընը այիտ վէ պինապէրին իշպու հիսապ տախիլինտէ օլամաեաճաղը շիմտիտէն պէեան օլունուր։

Պու պապտէ պու կիւնլիք շուգատարլա իգթիֆա օլունտուգտան սօնրա կէլէլիմ շիմտի Թէրճէմանընն տիկէր հէղէեանլէրինէ։ (Եարբ.)

ԻԹԹԻՀԱՏԸ ՊԷՇԷՐԻԵԷ

(2337 Նո-Դրօրոն գեվամ)

Մա մաֆիհի պիզ միւթալաաթը մէպհուս անէհին մահիյեէթինի վէ հագդգաթընը վէ ճինսի ինսանընն միւթթէհիտէն եաշամաեա օլան մէճպուրիյեէթլէրինի հէր քէսին անլաեապիլէճէկի պիր թարզ իւզրէ խսպաթ իտէպիլմէք իշին, պաշգա պաշգա իքի ալէմ թէհսայեիւ իտիպ, հէր իքիսի էհալիսինին ահվալընը օրթաեա գօեաճագ օլտուղումուզտան, վէ պիզ տախի լէտէլ մուհաքէմէ հէր գանղըսընն հալլէրինի զիեաստէ թահսին վէ հագգա մագրուն կէօրիւր իսէք, անլէրտէն պիրինի թէրճիհտէ հիւրը վէ մուխթար պուլունտուղումուզտան, պիզ էվվէլ էմիրտէ շէօյլէ պիր ալէմին վիճուտինի ֆարզ իտէլիմ.

Մէսէլա ալէմի մէգբիւր էհալիսինին սաքին օլտուգլարը քիւրէյի արդ, քէնտի սէքէնէսինին հէվայիճի զարուրլիյեէլէրինի, վէ քէնտիլէրինէ լաղըմ օլան քեաֆֆէյի լեվազիմաթ, վէ էտէվաթը լաղմէյի հավի պիր տիեար օլտուղու, վէ կիւնէշտէն մալիմէլ պայիտ մէսաֆէսի ճիհէթլէ, պունուն կիճէ վէ կիւնտիւզիւ օն տօգուզ սաաթ օլուգ, էհալիսի տախի պիր սիեագ ու սըֆաթտա վէ եէկտիկէրէ թէավվիւն վէ իշթիրաքլէ եաշամաեա մէճպուր եարատըմըշ իտուկի, վէ ֆագաթ էհալիյի մէրգումունինտէ միւճէրրեէ թարիգի ճէհաէթտէ իլերուլէմէք գատիմինտէն պէրու քէնտիլէրինէ թապիաթը սանի հիւքմիւնէ կիրմիշ օլմասընտան, հէր պիրի պաշգա պաշգա գավմու միլիեէթէ թէֆրիք, վէ քէնտի արաբընտա տախի թագսիմ իտիլմիշ, վէ հէր գավմ տախի այրը այրը լիսան ու ատէթին իճրասընա թապի պուլունմուշ, վէ հէր նէ գատար պունլարընը պու եօլտա օլան հալու հարէքէթլէրի էմրի հագգա մուղայիր, վէ սուրէթի ինանմայեէ խարիճինտէ օտուղու, պաղը նէվապի վէ էվլիեա վարթասը իլէ քէնտիլէրինէ թէպլիղ վէ թէֆհիմ իտիլմիշ, վէ օլ էվամիրի մէղբիւրէնին սահիպլէրի օլան զէվաթը մուազղամանընն էհալիյի մէրգուման արասընտա թէէսսիրի նուֆուզլարը պագը, վէ անլէրին իսիմլէրինէ հագբգաթէն լաեբգ օլան հիւրմէթ վէ իզզէթ իտիլմէք, վէ մուգատէս պիլինմէք քէնտիլէրինճէ պիր իթիգատ սրրասընտա պիլինմիշ իսէ տէ, պունլարընը եալընը ֆիյիլ իլէ իճրասը կէօրիւլմէյիպ, ճիւմէսի տէ լաֆզտէ գալմըշ, վէ օլ զէվաթը մուազղամանընն քեաֆֆէսի տէ ճինսի ինսանը պէլքի տէ ճէհալէթտէն խէլաս իշին կէլմիշ վէ էօմիւշլէր իսէ տէ, ֆագաթ էհալիյի մէգբիւրէ օնլարընն նէ՛ տիմէք իսթէտիկինի, վէ պիրիսի տինտարլըգ՝ տէկէրի տինսիզլի՞քի վաղ իթմիշ, եախօտ պիրիսի էհալիյի էսարէթէ, տիկէրի օլ հալտէն խէլասա՞ մը տավէթ իթմիշ, պուրալարընն հիչ պիրիսի թահգըգ վէ լթէ.

ճէսիւս իտիլմէեէրէք, հէր պիրի պիրէր մէնֆաաթ թահթընտա էվամիրի մէգբիւրէնին եէկտիկէրի իլէ թաթպիգ վէ թէտգիգինի վէ հագբգաթընը թէհարրիտէն սարֆը նաղարիտիպ, հէր էքիսի քէնտի թէանիւտիւնտէ իսրարլէ մէղբիւր թէֆրիք վէ թագսիմ ճիհէթինին պագասընա էհէմմիյեէթ վիրմիշ, վէ պուսուրէթլէ հեմ էվամիրի մէգբիւրէնին իճրասընտա պի գայա, վէ հեմ Ալլահը վէ եա օլ զէվաթը մուազղամաեը տէյիլ անճագ քէնտի քէնտիլէրինի թահգիր վէ ալտաթմագտա վէ եա էօլտիւրմէքտէ տէվամ վէ թէաննիւտ իթմիշ, վէ հէր նասըլ իսէ պունլարընն ճիւմլէսի տէ Ալլահընն վէ նէպիլէրին իւմմէթի օլմագ իտտասընտան վաղ կէչմէյիպ, քեաֆֆէսի տէ ատալէթ վէ հագգանիյէթի քէնտի իթիգատլարընն վէ այնու ատէթլէրինին իճրասընտա արաեբպ, քէնտի զէվգ ու քէյֆլէրինճէ ատալէթ վէ եվամիրի Բապպանիյի բարէ բարչա վէ սուի մանէպլար իլէ եէկտիկէրի զարարընտա թէֆսիր իթմէք մագսէտ ու էվհամընտան վաղ կէչմէմիշ, վէ շու էֆքեար ու մագսէտ ճիւմլէսինտէն օլարագ, պունլար պիր պիրլէրինի եէկահիկէրէ ատույի էքպեր պիլիպ, տայիմա քէնտիլէրի թապիսի վէ էսիրի օլտուգլարը մէգբիւր թապիաթլարընտան նաչի եէկտիկէրէ թէարրուզ վէ հիւճում, վէ մալու էմլաքընը եաղմա իթմէկի, հաթթա ճանլարընը ալըպ, անլէրի բէրի բէրիչան, վէ սէֆիլ սէրկէրտան, վէ եարէլի պէրէլի վէ ֆիղան ու ֆէրեաստ էլէմինտէ պրագմաեը, վէ պունլար Ալլահը տախի քէնտի ըէյ ու էֆքեարլարընընն համիսի, եանի տիվանէ վէ ճահիլլէրին ըէյիսի զանն իտէրէք, պու ֆիիլլէրի իլէ Ալլահճա ֆաղլլ կէօրիւնմէք վէ քէնտի գավմընա պիր խըտմէթ իթմէք զէհապընտա պուլունարագ, ատէթա պիր սէվապ իշլէմէքտէ տիրլէր կիպի, հայվանաթընն էն ատի ճինսինտէն տահա պէտթէր տէրէճէտէ եաշաեբպ, վէ անլէր կիպի պէլքի տէ միւրտ վէ մահվ օլտուգլարընը կէօրմէեէրէք, քիմիսի աղիզ, քիմիսի մարտիրոս օլտուգ իւմիւտի իլէ իրթիհալը տարը պագա իթմէեէ տէվամ իթմէքտէ տիրլէր։ Նէ՛ մութլու ալէմի մէգբիւրտէ սաքին պու էֆքեար վէ պու ատույու սահիպի օլան գավմ ու միլլէթլէրէ քի մէգբիւր նէ՛ մութլու լաֆզընը զայրըսընտան պէ.քէմէզլէր։

(Տեվամ)

ՄԻԻԹԷՆԷՎԻՅԷ

Դրպրոստա ինկիլիզ մահքէմէլէրինտէ միւխսէլիֆ լիսանլար ճերէեան իյլէտիկինտէն, մէգբիւր մահքէմէլէր պիր Պապէլ գալէսի հալի քէսպ իթմիշ տիրլէր։ Զիւնքի հաքիմլէրին էքսէրիսի եալընը ինկիլիզճէ թէքէլլիւմ իթտիքլէրի հալտէ, միւտտահի վէ միւտտահիի ալէյհ, ռումճա վէ եախօտ թիւրքճէտէն պաշգա լիսանա վագֆի տէյիլ տիրլէր։ Ա.վօգաթլար իսէ, ալէսէվիեէ ֆըրանսըզճա մուրաֆա օլուեօրլար։ Պու հալտէ արա եէրտէ վուգուա կէլէն սէհվ վէ խէթալար, թարիֆտէն միւսթաղնի տիր։

Էղճիւմլէ Ա.թինատա թապ օլուն էֆիմէրիզ զաղէթասը պու խուսուստա աթիտէքի ֆրգրայը եաղրեօր։

Դրպրոս մահքէմէյի ճէգասընը պիր իճթիմանին թարիֆի տիր։

Մահքէմէ ըէյիս վէ քեաթիպի ինկիլիզ օլտուգլարը հալտէ, իբի ազասընն պիրի իսլամ վէ տիկէրի խրիսթիեան տըր։ Պիր տէ էրմէնի պիր միւթէրճիմ վար տըր։ Թարաֆէյն մահքէմէեէ կէթիրիլիր։ Միւտտահի օլան պիր խրիսթիան, միւտտահի ալէյհ օլան պիր իսլամընն քէնտի քէչիսինի զապթ իտէր իսէ տէ, մերգում քէչի մանէասընա օլան գ.ոռելլա լաֆզընը իրատ իթմիշ իքէն, միւթէր-

ճիմ գըզ մանէասընա օլան ֆօթԷլաֆգըյլա շաշբրարադ գըզ գաչբրըլմըշ տէեու թէրճէմէ իտէր։ Միւտտահ՝ «պու քէչիյի իւշ սէնէտէն պէրու ալմըշ իտիմ, զաեէթ ճինս իտի, վէ հէր սէնէ տօղուրուր իտի» տէմիշ իքէն, միւթէրճիմին իֆատէսի գըզատայիր օլտուզունտան, ըէյիսի մահքէմէ՝ գըզա թէպտիլի մէզհէպ իթտիրիլմիշ մի տէեու սիւալ իտէր։ Միւտտահ՝ ֆօթԷլանըն եանի քէչինին մէզհէպի օլուր մու տէեու ճէվապ վէրիր իսէտէ, միւթէրճիմ էինէ անլաեամադ Ֆրանսըզ ավօգաթ քէչինին էվվէլքի սահիպլէրի քիմլէր իտի տէեու սիւալ իտէր։ Միւթէրճիմ տախի պու սէօղիւ, «էպէվիյինի թանքրմըսընըզ» տէեու թէրճէմէ իտէր։ Միւտտահ, քէչիյի, գօնշուսու հաճի Ցիմիթրի նամ քիմսէտէն ալմըշ օլտուղու ճէվապընը վիրմիշ իքէն, միւթէրճիմ՝ հաճի Ցիմիթրինին գըզը իմիշ տէեու թէրճէմէ իտէր։ Բէյիսի մահքէմէ, գըզըն հուղուրը մահքէմէեէ կէթիրիլմէսի էմր իյլէր։ Նիհաեէթ իքի զապթիեէ կիտիպ քէչիյի կէթիրիրլէր։ Հէյէթի մահքէմէ հայրէթտէ գալըպ, եանըշըզը անլար։ Մահքէմէնին իպթիտասընտա տախի, բէյիս՝ միւտտահինին իսմինի սիւալ իթտիքտէ, միւտտահ՝ Բում քէօյլիւէրի լիսանը իւզրէ ենա լալ։ Եանի նէ՞ տիեօր տէեու սիւալ իյլէր, վէ միւթէրճիմ պունու տախի անլամաերզ, միւտտահինին իսմի ենա լալտիր տէր, վէ զապթ քեաթիպի տախի պունլարը գայտ իտէր։

Պու եանըշըզդա սէպէպ, միւթէրճիմին զաթէն Բում լիսանընը իյիճէ պիլմէտիկի կիպի, Գըպրըսըլըլարըն Բումճա լիսանը տախի, ատի Բում լիսանընտա օլմամասը իմիշ։

—

Եունանիսթանա թէրք օլունան թէսալիատա պուլունան Իսլամ ասհապը էմլաքընին 74 չիֆթլիք վէ Տէբէլի գաբիեէսինի քեամիլէն ֆիրուխթ իյլէմէք իւզրէ օլտուգլարը, Կօլօստա թապ օլունան թէսալիա զաղէթասընտա մուհարբէր տիր։

ԻԼԱՆԱԹ

(Թօքխանէի ամիրէտէն)

Թօքխանէի ամիրէ մէրքէզ անպարընտա մէվճուտ օլուպ ֆիրուխթի լաղըմ կէլէն էշեա.

Թոխմաք Գըյէ

500 իլա 600 թուրտա պագըր։

10,000 իլա 15,000 թօք թալաշը։

Պու տախի Գըրգ-աղաճ ֆիշէնքխանէսինտէ մէվճուտ օլուպ ֆիրուխթի լաղըմ կէլէն.

Թոխմաք Գըյէ

2000 իլա 3000 նուհաս թաբա թալաշը։

1500 իլա 2000 եիւքսիւք վէ սարը թէնէքէ արայիշի վէ Նօրտէնֆէլտ ֆիշէնկի գօվանը խուրտասը։

4000 տէօքմէխանէ քիւլիւ։

Պու տախի Զէյթին-պուրնը ֆապրիգասընտա մէվճուտ օլուպ ֆիրուխթի լաղըմ կէլէն.

3000 իլա 4000 տանէ չէնպէրլէրինտէն հասըլ օլմուշ պագըր թալաշը։

3000 իլա 3500 ռիխթէ նուհաս թալաշը։

200 սարը թէնէքէ թալաշը։

267 քէշիտէ օլունան նուհասպարտան հասըլ օլմուշ տիվալ։

70,000 ռիխթէ նուհաս ճիւրուհու։

4000 դալ ֆուրունընընն նուհաս ճիւրուհը։

35,000 սարը թէնէքէ ճիւրուհը։

12,000 գուրշուն ճիւրուհը։

800 թիւֆէնք էճզասըյլա գելըճ գապգէլէրինտէն միւթէրաքքիւմ բիրինճ խուրտասը։

10,000 թիւթեա ճիւրուհը։

Թօքխանէի ամիրէ մէրքէզ անպարըյլա Գըրգ-աղաճ ֆիշէնքխանէսի վէ Զէյթին-պուրնու ֆապրիգաի հիւմաեունը անպարլարընտա մէվճուտ վէ ճինս վէ միդտարլարը պէր վէճհի թախմին պալէատ մուրագամ վէ մասթուր օլան էշեա թէգարրուր իտէճէք ֆիեաթը իլէ էսմանը այնէն օսմանլը ալթունու օլարադ բէշինէն թէսվիեէ գելընըզ գալտըրըլմադ իւզրէ սաթըլաճաղը կիպի, պուլունտըգլարը մահէլլէր իսկէլէլէրինտէ մավունա տէրունինտէ թէսիմ օլունաճաղընտան, վէ 99 սէնէսի չէհրը մարթընն 17նճի բէնչէնպահ կիւնիւ միւզայիտէլէրի պիլ իճրա 23իւնճիւ չարշէնպահ կիւնիւ տախի գարարը գաթիլէրի վիրիլիպ, իրթէսի բէնչէնպահ կիւնիւ տէ 100տէ 5 զամմը գապուլ իտիլէճէկինտէն, իշթիրասընա թալիպ օլանլարըն չէրահթի լաղըմէի սայիրէսի թաֆսիլաթընը անլամադ վէ զամմլարընը իթա իյլէմէք իւզրէ, թարիխը իլանտան գիքը օլունան բէնչէնպահ կիւնիւնիւն սաաթ օնունա գատար թօքխանէի ամիրէ մէճլիսինէ միւրաճաաթ իյլէմէլէրի օլան օլունուր։

12 մարտ 99 1—3

ԴՈՒՆԵԷԹ-ԻԻԼ-ԼՈՒԴԱԹ

ԷՍԷՐԻ

Մէհէմմէտ Շիւքրի վէ Միքայէլ Աշճեան

Իշպու Ֆրանսըզճատան Թիւրքճէեէ օլան մուհիմմ լուզաթ քիթապըընն 20նճը ճիւղի չըդմըշ օլուպ, Իսթանպօլտա էքսէր քիթապճը տիւքքեանլարընտա, վէ Պէյօղլունտա, Գալաթա—սէրայ գարշըսընտա քի թիւթիւնճիւ տիւքքեանընտա, վէ Տօղրու-եօլտա, 458 նիւմէրօլու բաբատիս նամ քիթապճը տիւքքեանընտա վէ սայիր մահէլլէրտէ ֆիրուխթ օլունուր, վէ արզու իտէն, Իսթանպօլտա Պապը Ալի ճատտէսինտէ քիթապճը Առաքել աղանընն տիւքքեանընտա ապօնէ եաղրը։

Պէհէր ճիւղի 2 զրուշ տուր

ՃԷՆԱՊԸ ԱՇԳ

(SON ALTESSE L'AMOUR)

—

ՄԻՒԷԼԼԻՃ

ՔՍԱՎԻԷ ՏԸ ՄՕՆԹԷԲԷՆ

Իշպու միւէսսիր վէ ճալիպ հիքեաեէնին պէշինճի ճիլտի տախի թապ իտիլմիշ օլուպ, մաթպասմքզտա վէ զաղէթա սաթան թիւթինճիւ տիւքքեանլարընտա, վէ էրմէնի քիթապճըլարընտա սաթըլմադտտ տրր։ Ֆիյ 12 զրուշ

ԷՍԿԱՔԸ ՁԻՆՆ

Միւէլլիֆ

ՔՍԱՎԻԷ ՏԸ ՄՕՆԹԷԲԷՆ

Միւթէրճիմ

Ց. ԹՕԼԱՑԵԱՆ

Ֆրանսըզճատան թէրճէմէ

Թապիի

ԳԱԼՈՒՍՏ Տ. ՑԱԿՈԲԵԱՆ

Իշ պու միւէսսիր վէ ճաղիպ հիքեաեէնին իլք ճիլտի թէքմիլ օլմուշ օլուպ, վէ իքինճի ճիլտին 34 ինճի ճիւղիւ տախի նէշր օլմուշ օլտուղու, վէ պէհէր ճիւղիւ 20 չէր բարաեա սաթըլտըղը իլան օլունուր։

ԴՐԱԿԱՆ ԵՒ ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

ՏԵՏՐ Բ.

Արամեան տպագրութիւն

Բուխարէստ. — Արտասուք Սպարթալեանի եւ Քեաթիպեանի մահուան առթիւ խորհրդածութիւն. — Առ բարձրաշնորհ Տ. Ներսէս Վարժապետեան Հայոց պատրիարք. — Առ մեծ վտարանդին. — Դրական իմաստասիրութիւն. — Ժամանակից պատմութիւն։

ՇԻՐՔԷԹԻ ԽԱՑՐԻԵԷ

ԻՇՊՈՒ 1883 ՍԷՆԷՍԻ ՄԱՐՏ 1 ԻՆՃԻ ՍԱԼԸ ԿԻԻՆԻԻՆՏԷՆ ԻԹԻՊԱՐԷՆ ՄԱՐՏ 31Է ԳԱՏԱՐ ՊՕՂԱԶ ԻԶԻՆԷ ԻՇԼԷԵԷՆ ՎԱԲՕՐԼԱՐԸՆ ՎԱԳԹՐ ՀԱՐԷԲԷԹԼԷՐԻ

(Փաղաք կէոնէրէբէրէն մասպա) Բուգէլէ ճանէպէրէն էօբրէսէ իշլէյէն վաբօրլարը վագթը հարէբէթլէրէ էլք օղրայօճէլարը էօկէնէր։

Ս. Տ. Ն.

1 15 եէնիմահալլէ Մէզարպուրնու Պէօյիւքտէրէ. Թարապիա. Եէնիքէյ—Եէնիքէյ վաբօր իլէ իթթիլաթ իտէճէք։ 35

2 Եէնիք. Սթէնեա, Միրկէօն. Պոյաճքք. Ր. Հիսար Պէպէք — Արնավուտքէյ վաբօրը իլէ իթթիլաթ իտէճէք— 19

2 15 Ր. Ա. Գավադ. Եէնիմահ. Մէզարպր. Պէյիւք. Թարապիա. Եէնիքէյ. —Եէնիքէյ վաբօրու իլէ իթթիլաթ իտէճէք— 20

3 5 Եէնիքէյ Սթէնեա Միրկէօն Պոյաճը. Ր. Հիսար Պէպէք — Պէպէք վաբօրը իլէ իթթիլաթ իտէճէք 25

4 15 Եէնի մահալլէ. Մէզարպուր. Պէյիւք. Թարապա. Եէնիքէյ. Սթէն. Միրկիւն. Պօեաճ. Ր. Հիսար, Պէպէք, Արնավուտ. Գուրուչ. Օրթ. Պէշիկ. 52

6 30 Եէնիմահ. Մէզար. Պէյիւք. Թարապ. Պէյդ. Բաշապ. Եէնիք. Միրկ. Գանլըճա. Ր. Ա. Հիս, Գանտիլ. Արնավ. Զէնկէլք. Պէյլէր. Օրթ. Գուզկ. Պէշիկթաշ. Իս. 2

8 15 Ա. Ր. Գավադ. Եէնիմա. Մէզարպր. Պէյիւք. Թարապ. Պէյդօզ, Եէնիքէյ, Միրկ. Պօեաճը. Ր. Հիս. Պէպ. Արնավ. Գուրուչ. Օրթաք. Պէշիկ. —Ճումմա. լարը Սթէնիաեա օղրաեաճագ 20

10 Մէզարպուրնունտան Պէյիւք. Թար. Եէնիք. Միրկ. Ր. Հիսար, Արնավ. Օրթ. Պէշիկթաշ. 28

Արնավուտ էօյլէնտէն էօքրէյէ

1 15 Պէպէք, Արնավ. Գուրուչ. Օրթաք. Պէշիկթաշ. 32

2 Արնավ. Գուրուչ. Օրթաք. Պէշիկ. 2

2 50 Պէպէք, Արնավ. Գուրուչ. Օրթաք. Պէշիկ. Գապաթաշ։ 28

3 15 Արնավ. Գուրուչ. Օրթաքէյ, Պէշ. 35

3 45 Պէպ. Արնավ, Գուր. Օրթաք. Պէշիկ. Գապ. 19

10 35 Պէպէքտէն տօղրու. Քէօքրիյէ. — 19

Անապօլտա ճանէպէնտէն էօքրէյէ

1 Վանիքէյ. Զէնկէլքէյ. Պէյլէրպէյ, Գուզկունճուգ Գապաթաշ։ 25

1 50 Պէյդ. Բաշապ. Ր. Բ. մահալլէսի Գանլըճ. Ա. Հիս, Գանտիլ.—Գանտիլի իսկէլէսինտէ իթթիլաթ իտէճէք 25

2 5 Գանտիլ. Վանիք. Զէնկէլ. Պէյլէրպ՝ Գուզկ. Իւսկ. (Բազար իրթէսի Իւսկիւտարա օղրամսյաճագ) 4

2 45 Պէյիւք. Թարապ. Պէյդօզ. Բաշապ. Գանլըճա, Ա. Հիսար, Գանտիլ.—Գանտիլի վաբօրիյլէ իթթիլաթ իտէճէք։ Ճումմաալարը Վանիք. Զէնկ. Պէյլէր. Գուզ. Իս. իսկինլէլէրինէ օղրաեաճագ 18

2 45 Գանտիլ. Վանիք. Զէնկ. Պէյլէր. Գուզկ. Գապաթաշ. 21

3 45 Գանտ. Վանիք. Զէնկէլ. Պէյլէրպէ. Գուզկ. Իւսկ. (Ճումմալարտան մատատա 23

8 45 Պէյիւքտէ. Պէյդօզ. Բ. Պահ. Գանլըճ. Ա. Հիսար. Գանտիլ. Վանիք. Զէնկէլ. Պէյլէր. Գուզ. Իւսկիւտարա։—Ճումմաալարը Ր. Բ. Ֆմահալլէսի— 21

10 25 Վանիքտէն տօղրու. քէօք. 25

(Փաղաք կէոնէրէբէրէն մասպա) Բուգէլէ ճանէպէրէն էօքրէյէ իշլէյէն վաբօրլարը վագթը հարէբէթլէրէ։

Ս. Տ. Ն.

2 15 Պէշիկթաշ. Օրթ. Արնավ. Ր. Հիսար Մէրկ. Եէնիք. Թարապ. Պէյիւք. Եէնիմ. 32

3 Գապ. Իւսկ. Պէշիկ. Գուզկ. Օրթաք. Պէյլէրպ. Զէնկէլ. Արնավ. Գանտիլ Ա. Ր. Հիսար. Գանլըճ. Միրկ. Եէնիք. Բաշա. Պէյդօղ Թարապ. Պէյիւքտէրէ Մէզար. Եէնիմահալլէ։ 2

5 30 Գապ. Պէշիկ. Օրթաք. Գուրուչ. Արն. Պէպ. Ր. Հիս. Պոյաճ. Միրկ. Սթէնեա. Եէնիք. Պէյդ. Թար. Պէյիւք. Մէզար. Եէնիմահ. Գավադլար։ 20

6 45 Իւսկ. Պէշիկ. Գուզկ. Օրթ. Պէյլէրպ. Զէնկէլ. Արնավ, Գանտիլ Ր. Հիսար. Գանլըճ. Միրկէն. Եէնիք. Թարապ. Պէյ. 24

8 30 Պէշիկ Օրթաք. Արնավ. Պէպ. Ր. Հիս. Միրկ. Եէնիք. Թարապ. Մէզարպուրնու Պէյիւքտէրէ, 28

10 30 Պէպ. Ր. Հ. Պօեաճ. Միրկ. Սթէն. Եէնիք. Թարապ. Պէյիւք. Մէզար. Եէնիմահ. 33

11 10 Եէնիք. Թարապ. Պէյիւք. Մէզարպր. Եէնիմալլէ. 20

11 25 Պէպէք. Ր. Հիս. Պօեաճը. Միրկիւն. Սթէնիա. Եէնիքէյ, 16

Բէօքրէյէրէն Արնավուտ էօյլէնէ

2 45 Տօղրու Արնավուտքէյիւնէ։ 33

5 15 Տօղրու Պէպէք. 19

9 50 Պէշիկ. Օրթա. Գուրուչ. Արնավ. Պէպ. —Պօղազ իչինէ կիտէն վաբօրիլէ իթթիլաթ իտէճէք—։ 19

10 35 Պէշիկ. Գուզկ. Պէյլէր. Զէնկէլքէյ. Գուրուչ. Արնավուտքէյ. 2

11 5 Գապ. Պէշկ. Օրթ. Գուրուչ. Արնավ. Պէպ. —Եէնիքէյ վաբօրիլէ իթթիլաթ իտէճէք։ 4

11 40 Պէշիկթաշ. Օրթաքէյ. Գուրուչէշմէ Արնավուտքէյ. Պէպէք. 2

12 Պէշիկ. Օրթաք. Գուրուչ. Արնավ. 25

Բէօքրէյէրէն Անապօլտ՝ ճանէպէնէ

2 Իւսկ. Գուզկ. Պէյ. Զէնկ. Գանտիլ. Ա. Հիս. Գանլը. Եէնիքէյ։ 25

5 Տօղրու Գանտիլի. (Ճումմալէրտէն մատատա) 25

9 40 Գուզկ. Պէյլէրպ. Զէնկէլ. Վանիք. —Գավադլարա կիտէն վաբօր իլէ իթթիլաթ իտէճէք— 25

10 15 Օրթաք. Վանիք. Գանտիլ. Ա. Հիս. Գանլըճ. Բ. պահճ. Պէյդօզ. Մէզար. Ա, Ր, Գավադլար։ 18

10 50 Իւս. Գուզ. Պէյլէր. Զէնկ. Վանի. Գան. —Գանտիլի իսկէլէսինտէ Պէյդօզա կիտէն վաբօրը իլէ իթթիլաթ իտէճէք 21

11 10 Գանտիլի Ա. Հիսար, Գանլըճ. Ր. Բ. մահ. Բաշապ. Պէյդօզ. 25

11 40 Գապ. Գուզկ. Պէյլէրպ. Զէնկ. Վանիքէյ. 32

Ճումմա կիւնլէրի սաաթ 4 տէ պիր վաբօր քէօրբիւտէն հարէքէթլէ Իւսկիւ. Գուզկ. Պէյլէր. Զէնկէլ. Վանիք. Գանտիլ. Ա. Հիս. Գանլ. Ր. Բ. մահ. Բ. պահ. Պէյդօզա կիտէճէք, վէ սաաթ 5 30'տէ օրատան հարէքէթլէ Եէնիք. Միրկ. Գանլը. Ր. Հիսար. Գանտիլ, Արնտ. Պէյլէր. Օրթ. Պէշիկ. Իւսկ. իսիէլէլէրինէ ուղրայուպ քէօրիիւյէ ավտէթ իտէճէք տիր։

ԻՄՍԿԻԻՏԱՐԱ ԻՇԼԷԵԷՆ ՎԱԲՕՐԼԱՐ

ԲԱԶԱՐԼԱՐՏԱՆ ՄԱԱՏԱ

ԻՄՍԿԻԻՏԱՐՏԱՆ ՔԷՕՐԻԻԵԷ		ՔԷՕՐԻԻՏԷՆ ԻՄՍԿԻԻՏԱՐ	
Ս. Տ.	Ս. Տ.	Ս, Տ.	Ս, Տ,
12 45	7 Պէշիկ.	1 15 Գուզ.	8 15
1 15	8 10 Պէշիկ.	1 45	9 Պէշիկ.
1 45	9 20	2 15	9 55
2 14	9 45	2 45	10 Պէշիկ.
2 45	10 15	3 15	10 30
3 15	10 45	3 45	11
4 —	11 10	4 15 Պէշիկ.	11 25
5 —	11 20 Պէշիկ.	4 45	11 45
5 30 Պէշի.	11 40	5 15	12 5
6 —	12 5	6 15 Պէշիկ.	12 5 Գուզ.
6 30 Պէշի.		7	

Ճումմա իրթէսի կիւնլէրի Գուզկ. ուղրամյաճագ

ՁԻԻՄԱԱ ՎԷ ԲԱԶԱՐ ԿԻԻՆԼԷՐԻ

ԻՄՍԿԻԻՏԱՐՏԱՆ ՔԷՕՐԻԻԵԷ		ՔԷՕՐԻԻՏԷՆ ԻՄՍԿԻԻՏԱՐ	
Ս, Տ,	Ս, Տ,	Ս, Տ,	Ս, Տ,
1 30	7 Պէշիկ.	1 30	7
2 45	8 10 Պէշիկ.	2 45	8 45
3	8 40	3	8 50 Պէշիկ.
3 30	9 25	3 30	9 20
4	9 50	4	10 —Պէշիկ.
4 30	10 50	4 30 Պէշիկ.	10 35
5	11	5	11 5
5 30 Պէշի.	11 25 Պէշիկ.	5 30	11 35
6 15 Պէշի.	12 5	6 15 Պէշիկ.	12 5

ՀԱՐԷՄԷ ԻՇԼԷԵԷՆ ՎԱԲՕՐԼԱՐ

Ճիւմմա կիւնլէրէրէն մասպա Հարէմ վէ Սալաճաք էօկէնլէրէրէ էշլէնէն վաբօրլար

3 30 Հարէմտէն Սալաճագ.

11 15 Հարէմտէն Սալաճագ —բազարլարը սաաթ 11 տէ

5 15 Քէօքրիւտէն Հարէմէ անտէն Սալաճագ

11 Քէօքրիւտէն Հարէմէ անտէն Սալաճագ —բազարլարը սաաթ 10 50 տէ

Իսկէլէսի էլի Սէրէեէի էօկէլէրէ վէ Գապաթաշ տրամվայտա տրագ վէ հայվանատ Նէբլէնի մախասա օլան վաբօրտա, Ղէլէբ էօկէլէրէրէն վաբօրը հարէքէրի

5 15 Իւսկիւտարտան Գապաթաշ Սիրքէճի

4 15 Իւսկիւտարտան Սիրքէճիէ

10 30 Իւսկիւտարտան Սիրքէճիէ

11 30 Իւսկիւտարտան Գապաթաշա

5 45 Սիրքէճիտէն Իւսկիւտարա

5 Սիրքէճիտէն Գապաթաշ Իւսկիւտարա

11 Սիրքէճիտէն Իւսկիւտարա

11 45 Գապաթաշտան Իւսկիւտարա

Ց. ԹՕԼԱՑԵԱՆ

ՍԱՐՐԱՖԻՑԷ

ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱԼԱՐԸ

Լօնտրա 26 մարտ

Ինկիլիզ գօնսօլիտի	102-3/16
Էսհամը ումումի այրլարը	12-1/16
» » գաբանտը	12-
65 իսթիգրազը	14-5/8
69 »	13-1/8
71 »	76-3/8
72 » (Պօնտիւ Թրէզօր)	23-3/4
73 »	11-7/8
Օսմանլը պանգասը	20-1/1
Բուսիա իսթիգրազը 1873	87-1/8
Մըսըր իսթիգ. պիրլէշմիշ	74-7/8
» իմթիեազը (շըմէնտ.)	97-1/8
Ցէվլէթի Ամէրէնին 77 իսթիգ.	
Ցաիրա սանիեէ	75-
Մըսըրըն Բօչիլտ իսթիգրազը	96-
Մաճարիսթան էսհամը	101-5/8
Գամպիօ Բարիզ	25-42 1/2

—

Բարիզ 26 մարտ

Ֆրանսըզ ֆօնտսուս 3%	114-65
» » 5 5/6	115-85
Էսհամը ումումիյէ այրլարը	12-40
» » գաբանտը	12-27 1/2
65 իսթիգրազը	73
69 »	64
73 »	59-
Բուսմէլի շըմէնտրֆ. թահվի.	57-87 1/2
Օսմանլը պանգասը	764-37 1/2
Գրէտի Լիոնէ	570-
Բուս ֆօնտսուս 5% (1877)	92-
Բուսիանըն շարդ իսթիգր.	
Իթալիա ֆօնտսուս	90-40
Մըսըր իսթիդ. պիրլէշմիշ	380-
Իսբանեա խարիճի իսթիդ.	63-
Գամպիօ Լօնտրա իւզէրինէ	25-25

Բարիզ (Պուրսար) 26 մարտ

Ֆրանսըզ ֆօնտսուս 5%	114-15
Էսհամը ումումիյէ	12-22 1/2

—

Վիէննա 26 մարտ

Լօնտրա իւզէրինէ գամպիօ	119-70
Բումէլի տեմիր եօլ թահվի.	26-70

ԴԱԼԱԹԱ ՊՕՐՍԱԼԱՐԸ

Էս.Ռ.(Գ.Բ.) մարտ 14 ագչէք.	13-16
» » մարտ 15 սապահ աչ.	13-13
» » էն եիւքսէք	-
» » էն աշաղը	-
» » սաաթ 5 տէ	13-12
63 իսթիգ. (Մուրթօն) 6% ֆ.	76-
65 » (Մուրթօն) 6% ֆ.	75-
69 » (Բինար) 6% ֆ.	65-50
72 » (Պօն տիւ Թրէզօր)	23-
73 » (Բինար) 6% ֆ.	60-
Բումէլի շըմէնտրֆէր	57-50

Բաբօր ղուրուշ

Հէվալէսիզ »	35-
Ագճէ ֆայիզի %	9-

—

ԱԳՈՒՍՏՈՍԻ ՖԻՑԱԹԸ

Գրէտի ժէնէրալ	6%	7-
Ցօսիէթէ ժէնէրալ	6%	5- 8
Իսթանպօլ պանգասը		8-10
Ցօսիէթէ Օթօման		4-10
Թրամվայ 5%	(Գ. Բ.)	325-
Լավրիօմ (մատէն)		172-

—

ԱԳՃԷԼԷՐԻՆ ԲԻԱԶԱՍԸ

Օսմանը Լիրասը 100 ղուրուշտան	Ղ.Փ.
Ինկիլիզ լիրասը	109-25
Ֆրանսըզ ալթունու	87-25
Բօլ	90- 8
Գրիմից ալթունու	51-25
Պէյազ մէճիտիյէ	108-11
Մէթալիք	102-10
Պէշլիք	104-
Ալթըլըգ	104-
Պագըր	700-
Գարպօն գայիմէսի գաբիք	908-

—

ԳԱՑՄԷՆԻՆ ԲԻԱԶԱՍԸ

Էն եիւքսէք	985-
Էն աշաղը	985-
Սաաթ 5 տէ	985-